




ԱՐՄԵՆԻԱ
Կրոնական Գրական
բանասիրական



ԱՐՄԵՆԻԱՆ ՀԱՅ ԱՊՈՒՐԱՇ ՀՅ ՊԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅ 1954

ՏԸՐԻ

«Սիոն» մշակութային շաբաթական հայոց գործադրության համար

"SIOON" an Armenian Monthly of Religion, Literature and Philology
Printed in JERUSALEM

ԲՈՎԱՆԴԻՌԱԿԱՆ

ԽՄԲԱԼԳՐԱԿԱՆ		ԵՐԵՒ
— Հնդկահայուրիւնը (Բ.) .		229
ԿՐՈՆԱԿԱՆ		
— Սեր Աստուծոյ նկատմամբ .	Ա .	233
— Տառապանքի մարդկային կեանի մեջ .	ԿՊ. Ա . ՍՈՒՐԱՅԵԱՆ	235
ՔԱՆԱԱՍՏԵՂՃԱԿԱՆ		
— Խելալին .	ԶՈՒԵՆ Ա . Զ .	240
— Խնչո՞ւ Տէր .	ՎԱՀՐԱԿՄ ՄԱՐԱԳԵԱՆ	241
— Բանասեղծը .	ՄԱՐԻ ԱԹՄԱՋԵԱՆ	242
ՔԱՆԱԱՍՏԵՐԱԿԱՆ		
— Գիլցամէսի դիւցազներգուրիւնը (8) .	ԱՆՈՒՇԱԽԱՆ ԱԲԳ . ԶՊԶԱՆԵԱՆ	243
ՊԱՏՄԱ - ՔԱՆԱԱՍՏԵՐԱԿԱՆ		
— Պապ Ակռակունի (2) .	ՀՐԱՄԻ Փ . ԱՐՄԵՆ	247
ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ		
— Խռաս ժամակարգուրեանց .	Ն . ԵՊԱ . ՆՈՎԱԿԱՆ	251
ՊԱՐԵՍՏԻՆԱԳՐԱԿԱՆ		
— Մեռեալ ձովը .	ՊԱՐՊԵՒ ՎՐՄ . ՎՐԹԱՆԵՍԵԱՆ	254
ԳՐԱԽՈՍԱԿԱՆ		
— Կոյշն Անմեղը .	ԶՈՒԵՆ ՎՐՄ .	257
Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ		
— Նկեղեցական - Բեմական .	259	
— Պատօնական .	260	
— Գեր. Տ. Սերովիք Մ. Վրդ.ի Սրուսաղեմ այցը .	260	
— Շնորհակալիք .	260	

**ՍԻՈՆ - ի Տարեկան բաժնեգինն է՝
բոլոր Երկիրներու համար՝ Ս. Եղիշ. Շիլին 20**

Redaction of the Armenian Monthly SION

Armenian Patriarchate,

P. O. B. 4001

Old City - Jerusalem

Via Amman (Jordan)

—= ՈՒՂԱԿ =

ԻՐ. ՏԱՐԻ — ՆԱՐ ՇԲԶԱՆ

1954

ՀԵՊՏԵՄԲՐԻ

ԹԻՒ 9

ԽՍԴԿԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ

ՀԱՅԿԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ

(ԱՅՍԵՎԱԿԱՐԱԿԱՆ ՄՔ Ա. ԽԵԹՈՎ)

Բ.

Իրաւամբ ըսուածէ թէ, ովկիանոսի մէջ նաւը ընկղմելէ վերջ, առաջ գաստի ծուէններ և տախտակի կտորներ երկար ատեն կը ծփան դեռ չուրեցուն վրայ, բայց այդ չի նշանակեր թէ նաւը չէ ընկղմած։ Այս է պատկերը կը խորհիմ ոչ միայն Հնդկաստանի հայ զազութին, այլ նաև մեր շատ զազութներու, որոնք հակառակ իրենց առերևոյթ զօյութեան, օրէ օր կը իրին օտարութեան ծոցը, տարբեր աղզութիւններու և մշակոյթներու մաշումին ենթակայ։

Խոշոր եղած է Հնդկանայութեան տուրքը այս տեսակէտէն, և տարիներէ ի վեր իր հետախաղաց օտարացումը զինքը վերածեր է այսօր այլնս արտում խեակներու։ Հնդկաստանի մէկ ժայրէն միւսը, Պիրմանիոյ և Մալայիեան թերակղզի բոլոր քաղաքներուն մէջ և չըչակայքը, տակաւին կանգուն կը մնան հայկական բազմաթիւ սրբավայրեր, որոնց համբոյրէն մաշած ու ծուխէն ու ժամանակէն սեւցած խաչքարերը կը պատմեն այցելութին՝ Հնդկաստանի հայութեան չերմ հաւատքին ու երբեմնի չէն ու բարգաւաճ վիճակի մասին։

Բախտորոց նոր պայմաններ ստեղծուած են, անզիացիներու հեռացումն յետոյ։ Հնդկանայ զազութները չըչապառուած ըլլալով այժմ տեղացի տարբերէն, խոշոր չափով նուազած է ձուլումի վատնզը, որ համաճարակի համառ վիճակի մէջ էր անզիական տիրապետութեան չըչանին։ Միւս կողմէ սակայն անզիական տիրապետութեան վախճանէն յետոյ, տնտեսական գճնդակ կացութիւն մը ստեղծուած է օտարականներու համար։ Հնդկաստանի կառավարութիւնը տակաւ աղզայնացներու վրայ է բոլոր առեւտրական ձեռնարկները ու չարտոններ որ ազգաւ հնդիկէն զատ ու է օտար կարենայ զործ ունենալ այս մարզին մէջ և պաշտօն կառավարական պաշտօնատուններէն ներս։ Բազմաթիւ հայ երիտասարդներ, որոնք տարուի տարի կ'աւարտուն կայկաթայի Մարդասիրական ձեռմարտնը, նոր ստեղծուած այս պայմաններու ներքի կը

մնան անդորք և շուար, և կը ստիպուին մեկնիլ Անզլիա և Ամերիկայ, այդ հիւրընկալ երկիրներու մէջ գործ և ասպարէզ որսներու ի խնդիր:

Միւս կողմէն տակաւ կասելու վրայ է Պարսկաստանէն, զիսաւորաբար Նոր Զուղայէն, Մարդասիրական ձեմարան եկող աշակերտներու մուտքը ի Հնդկաստան: Այս պարագան որ մէկ կողմէն Պարսկահայութիւնը կը ծիւրէր ի նպաստ Հնդկաստանի և Հնդկաստանէն տակաւ կը պոկուէր օտարութեան ի հաշիւ, այժմ արգիլուելու ենթակայ է, վասնզի Հնդկական կառավարութիւնը դիւրին մուտքի արտօնութիւն չ' չնորհեր: Եթէ իրերը այսկերպ ընթանան, Մարդասիրական ձեմարանի զոյութիւնն ու շարօնակութիւնը նոյնպէս սպառնալիքի ենթակայ է, վասնզի տեղացիներէն շատեր իրենց զաւակները առասարակ օտար կրթական հաստատութիւններ կը զրկեն, զիսաւորաբար Անզլիա:

Յարդ Հնդկաստանի Հայութիւնը կ'ամրէր, չնորհիւ Նոր Զուղայէն շարունակաբար Հնդկաստան զաղթողներուն: Զուղան կը պարագուէր, բայց Հնդկաստան չէր լեցուեր հայերով: Զուղայի տուները կ'ամայանային հետզհետէ, իսկ Հնդկաստանի մէջ զերեզմաններ կ'աւելնային տարուէ տարի: Այս տխուր իրողութեան կրնան վկայել, Ակրայի, Սուրաթի, Մալակկայի, Մանալլէի, Մմրկանտի, Մատրասի, Հայտարարատի գերեզմանները, ուր այցելող հայը չկ կրնար զսպել իր արցունքները: Սայոյ է թէ նորեկ Զուղայեցիք ազգային ու գեւորութիւն և կեանք կը բերէին իրենց հետ, սակայն ժամանակ մը յետոյ, այդ բոլորը կը մարէին օտարացուցիչ ազգեցութիւններու ներքե:

Այժմ, գերախառաբար ըսենք կամ բարերախտաբար, փակուելու մօտ է Զուղայէն գէպի Հնդկաստան խուժող երիտասարդներու արշաւը, երկրին առասպելական հարստութիւններու հրապոյրէն քաշուած: Ազգային տեսակէտօվ, մեծ բարիք մըն է այս կասեցումը Պարսկահայոց համար, միւս կողմէն այս պարագան պատճառ կրնայ դառնալ Հնդկահայութեան շուտափոյթ նուազումին և ցամքեցման:

Հայ զաղթաշխարհը ընթանառապէս և Հնդկաստանը մասնաւորաբար, իր ֆիզիքական տարանջատումներու պատկերով կը ներկայանայ նաև կրթական, կրօնական և ընկերային մարգերու մէջ: Մեզի չեն պակսիր ամենուրեք տընտեսական զոհացուցիչ պայմաններ, մեր զաղութներու մէջ տկարացած չեն նոյնպէս կրօնական ու կրթական զզացումներն ու նախանձախնդրութիւնները, ոչ ալ իբրև ազդ ապրելու զիտակցութիւնը, մեզի սակայն յաճախ կը պակսի այս բոլորը նպատակաւորող աշխարհահայեցքը:

Հնդկահայութեան մէջ կրթական և մշակութային ճիզերը, ինչպէս մեր նախորդ Խմբազբականին մէջ մատնանշեցինք, սկիզբէն ի վեր եղած են օրինակելի: Տպարան, Մամուլ, Դպրոց, իրարու հետ զուգորդուած, տակաւին դարմը առաջ այս զաղութը վերածեր էին մշակութային իրական կեզրոնի մը, երբ տակաւին մեր շատ մը զաղութներուն մէջ՝ միայն եկեղեցիներու շուրջ կրթական ձեռնարկներ կը սկզբնաւորուէին: Այսօր այդ բոլորին տժզոյն պատկերը միայն զոյութիւն ունի, հակառակ Հնդկահայութեան սեռն և սերտ զզացումներուն և կրթասիրական ձգտումներուն:

Այս արտօւմ իրողութեանց իսկական պատճառը թէ Հնդկաստանի և թէ միւս մեր բոլոր զաղութներուն մէջ, առաւել կամ նուազ չափերով, պարտուո-

զակոն ողին է: Մեծ իրողութիւն է թէ ազգերու և ժողովուրդներու կեանքի սկզբունքը և անոնց ուժին ու յառաջդիմութեան զարանիքը, նիւթական չէ և պիտի չըլլայ երբեք: Ժողովուրդները չեն մեռնիր իրենց ֆիզիքական վէրքերէն, ընդհակառակն անոնց յառաջդիմութեան փաստը կը յայտնուի այն հրայրքին մէջ, զոր ան զիտէ ընծայիլ հոգեկան արժէքներուն: Պարտուղական է ողին, երբ հաշտ չէ ինքզինքին հետ, երբ կը լրէ իր ցեղային խոչալները, որոնք աւանդութիւններ և սկզբունքներ ըլլալէ յետոյ, եղած են նախ շարժուն արիւն մեր երակներուն մէջ և քայլցրազին լոյս մեր ուղեղներուն ներքեւ:

Մեր ժողովուրդին ամուր բնազդը և ինքնապաշտպանութեան ճիզզ անշմարելի չէ անտառակոյս բոլոր զաղութիւներուն մէջ, սակայն սպառնալիքներ, վտանգներ և մանաւանդ յուսաբեկիչ աղեցութիւններ, անպակաս են ամենուրեք, որոնք շատ յաճախ բաժան բաժան կ'ընեն զմեղ իրարու դէմ, սպառելով մեր ուժերը, ձուլումի ճամբուն մէջ առաջնորդելու համար յետոյ զանոնք:

Մասնաւորելով մեր խօսքը Հնդկահայութեան մասին, պէտք է ըսել թէ այդ պատուական հայ զաղութը, հակառակ իր երբեմին փայլուն անցեալին, այսօր կորսուելու վտանգին մէջ է, խօչոր չափերով զրկուած ըլլալով իր լեզուն ու հոգեկան ու մշակութային կոռուպներէն: Եկեղեցիներ, Մարդասիրական ձեմարանն ու Գաւթեան աղջկանց վտրժարանը, անշուշտ կը կատարեն իրենց բարերար գերը, սակայն իրենց այժմու վիճակին մէջ կը մնան անբաւարար, գաղութին հայեցի նկարազիր և ողի կարենալ տալու համար: Ձեմարանը որ ոչ միայն Հնդկահայոց այլ բովանդակ հայութեան ամենէն հին և բազմարդիւն կրթական յարկերէն մին է, լուրջ խնամքի և նոր ճիզերու կը կարօտի, ժամանակի պահանջներուն համեմատ կարենալ ծառայելու իր նպատակին: Զի բաւեր Պարսկաստանէն և ուրիշ վայրերէն եկած հայ տղոց անզերէն և կարգ մը զիտելիքներ միայն սորվեցնել, սորվէսդի անոնք կարենան Հնդկաստանի մէջ իրենց ապրուստը ճարել: Մարդասիրական ձեմարանը, իրքի հայ երկրորդական բարձրագոյն վարժարան, իրեն նպատակ պարտի ընել ազգային և ընդհանուր կրթութիւն մը տալ Հնդկաստանի հայ տղոց, իրքի մարդ և հայ պատրաստելու համար զանոնք իրենց տպազային, որպէսզի հայութիւնը կարենայ շարունակել իր զոյսութիւնը Հնդկաստանի մէջ:

Այդ նպատակին կարենալ ծառայելու համար, անհրաժեշտ է որ անոր ծրագիրը հաւասարի տեղական բարձրագոյն վարժարաններու: Անհրաժեշտ է նոյնպէս որ վարժարանէն ներս մասնաւոր խնամքով ուսուցուին մասնազիտութեան յատուկ որոշ ճիշզեր, որոնց կարիքը այժմ լրջօրէն կը զգացուի նոր պետութիւն եղած Հնդկաստանի բոլոր մասերուն վրայ: Յետոյ, անհրաժեշտարար մինչեւ վերջին տարին պարտաւորիչ ընել հայերէնի, Հայոց պատմութեան, հայ զրականութեան, կրօնի և Հայ Եկեղեցւոյ դասերը: Նիւթականը չ որ կը պակսի բարերախտաբար, քիչ մը կամք և հայեցի նախանձախնդրութիւն պիտի բաւէր որ Մարդասիրական ձեմարանը իր անունին վայել կրթարան մը ըլլար:

Բարերախտութիւն է որ Մարդասիրական ձեմարանին կից այսօր կայ նաև Գաւթեան աղջկանց վարժարանը, իրը լրացուցիչ մաս սերունդի կրթութեան: Ազգի մը կրթութեան հիմն է ընտանեկան դաստիրակութիւնը, իսկ ընտանիք-

ներու կրթութեան հիմն է խռական սեփի գոստիարակութիւնը : Առանց անորդ տունին կէսը միայն լուսաւորուած է աղջային ճրագէն : Բարիքը զոր աղջկանց այս վարժարանը այժմէն իսկ սկսած է սփոել իր շուրջ՝ ակների է ամենուրեք և յուսալից :

Այժմ դադրած է այլեւս անդիխական ախրապետութեան չըջանը Հնդկաստանի մէջ և կասած նոյնպէս անտեսական մարզին վրայ հայերու կողմէն եղած նուաճումները : Հնդկանայ գաղութը չունի իր երրեմին նիւթական փայլուն զիրքը, վերոյիշեալ զոյդ պարագաները իրենց ապահովիչ աղդակներու հետ միասին ունեցած են նաև իրենց յոյի աղդեցութիւնները Հնդկահայութեան համար: Փարերով Հնդկահայութեան մարմնը թէհ Հնդկաստանի մէջ, սակայն անորդ հողին կէսը ապրած է լուսան, շնորհիւ անշուշա այն սերտ յարաբերութեան և տէարութեան, զոր Հնդկահայութիւնը ունեցած է միշտ անդիխացիներու նկատմամբ: Գալով տնտեսական յաջողութիւններուն, պէտք է ըսել թէ Հընդկանայ մեծահարուստներէն միայն քիչեր զիացած են օգտակար ըլլալ իրենց աղդային ու եկեղեցական հաստատութիւններուն և անմահացնել իրենց անունը աղդային երախտաւորեալներու սոկեմատեաննին մէջ: Շատերու հարստութիւնը ինչպէս որ եկած, այնպէս ալ զացած է, շատ յաճախ կոկիծ ու տրտմութիւն ձգելով իրրե յիշատակ այդ ումարէսս վատնումներուն և կորուստին համար: Բնական է թէ երբ նիւթականը չի վերածուիր բարոյական ուժի, կամ չաջակցիր անոր, կը դառնայ յաճախ իրրե միջոց քանդումի և ուժացումի:

Հնդկաստանը այսօր թէ Հնդկահայութեան և թէ բովանդակ հայութեան համար դադրած է այլս ըլլալու դիւրին և առասպելական հարստութիւններ դիզելու վայր: Փոխուած են ժամանակներն ու պայմանները, ու այսօր, որիէ երկրէ աւելի, հոն է որ հայը, հակառակ իր բարեմասնութիւններուն և ձեռներէցութեան, կը դժուարունայ ապահովելու իր ապրուստը:

Նիւթական պայմաններու այս նուազումը, կրնայ այլապէս իր բախտորոց անդրադարձ ունենալ Հնդկահայութեան վրայ, որ յետ այսու, փոխան մածելու իր սոկի դէզերուն՝ իրրե զերազոյն ապահովութիւն և միխթարութիւն իր կեանքին, մտածէ իր հոգեկան հարստութեան, իր հայութեան և զայն փրկելու և իրազործելու մասին: Առանց բարոյական եղբակացութիւններու յանդիլ ուզելու, պէտք է զիտնանք թէ նիւթական հարստութիւնները մեզի չեն պատկանիր, անոնք ժամանակաւոր բարիքներ փոխանակելու միջոցներ են լոլ, շատ յաճախ հողիները անզգածութեան և մահուան առաջնորդու:

Հնդկահայ զաղութը զրկուած իր սոկիներէն, և զանոնք իրրե զերազոյն միխթարանք և ապահովութիւն նկատելու յոյսէն, մտածել սկսած է արդէն իր ներքին, բուն հարստութեան, իր հայութեան, անոր ապահովութեան և երկարաձգման կարելիութեան, և զայն զիմադրական ուժի մը վերածելու մասին:

ԿՐՈՒԵԿԱՆ

ՍԵՐ ԱՍՏՈՒԹՈՅ ՆԿԱՏՄԱՄՐ

«Երկ ո՛վ պիտ զաշխարհ, ոչ
է ի նմա սե Հօր»:

Ա. ԹՈՒՂԹ ՑՈՎՀ. Բ. 16

Կրօնը կը ու արե բրի բարդայականէն, չնոր-
փի զգացումին տուած իր արժեւորման:
Բարայականը կը յենու սկզբունքներուն.
մինչդեռ կրօնը ի նկատի ունի սիրուն ու
զգացումները, որոնք կեանքին կուտան ու-
րու արժէք և նշանակութիւնն: Աշխարհա-
սէրը կրնայ լաւ մարդ ըլլաւ, բայց չի կրր-
նար արքայութեան որդի կոչուիլ, եթէ
չունի ուր իր երկնաւոր Հօրը նկատմամբ:

Երբ աշխարհ կ'ըսնէնք, չհնք հասկնար
անջուշտ ժամանեցն ու եղանակները, և
կամ լեռներն ու գաշտերը, հովիաներն ու
անտառները, անդաստաններն ու ազգիւր-

ները իրենց բովանդակ չքեզութեանը մէջ: Այս չէ այն աշխարհնը, որուն նկատմամբ
առաքեալը կ'արգիլէ սէր ունենալ: Ի՞նչ-
պէս կարելի է չհիսանալ բնութեան երփնե-
րանք գեղեցկութիւններուն վրայ, որոնք
բնութեան բազկացուցիչ ներդ աշխակութիւ-
նը կը կազմին: Ի՞նչպէս կարելի է չզմայ-
լի խորհրդաւոր երկնքի հրաշալիքներուն
վրայ և չպատկանիլ այն ուժէն՝ որ զիսէ
հախակարգել ու նախարիմնամել այս բոլո-
րը, համաչափ ու ներգաշնակ օրէնքի մը
մէջ: Բոլոր այս ստեղծագործութիւնները
ուրիշ բան չեն, բայց ծոպերը այն զեղե-
ցիկ պատմուճանին, որով զարդարած է
ինքինքը մեր երկնաւոր Հայը: Աշխարհը
իր այս հրաշալիքներով, զեղեցիկ հայելի
մըն է, որուն միջոցաւ մեզի կը յայտնուի
մեր Արարիչը:

Աշխարհի մէջ կայ նաև մարդը, սա-
կայն կարելի չէ չսիրել եղբայր մարդը: Ազ
որ կ'ուզէ կենդանի և սուսած տեսնել երես
առ երես, պարտաւոր է զայն փնտուի ոչ
թէ իր մտածման պարագ երկնակամարին
վրայ, այլ իր եղբայրակից մարդոց նկատ-
մարի զգացած սիրոյն մէջ: Հետեւարար
առաքեալի ակնարկած աշխարհին մաս չի

կազմիր նաև մարդը: Տակաւին մարդով
պայմանաւոր են զիտութիւն, արուեստ և
կրօն, այսինքն այն սրբազան ձգուամները՝
որ մեզ կ'առաջնորդեն յաւիտենական կեան-
քի խորհուրդին:

Առաքեալի մտածումին մէջ, աշխարհը
իրերու և երեւոյներու կառայցը, տեսա-
նելի մարմինը չէ, ոչ աւ այդ բոլորը կեն-
սուարող կեանքը, այլ չարիք անոր, որ կը
յուրարիցնէ զմեզ կեանքը արժանագայել
կրօնով ըմբռնելու և զայելուու բարիքնե-
րէն: Այսինքն այն՝ ինչ որ օտարարտէ,
զաղանցուկ և անիրական, հակոտնեայ հո-
գեկանին, յաւիտենականին և նշմարտին:
Թող մարդ պահ մը կարենայ զգալ ուժը իր
հոգեկան թագաւորութիւնն, իր ներքին զե-
ղեցկութեան և նշմարտութեան, այն առեն
պիտի խոմրին ու չքանան խաղանքը իր
ջողերուն, առերեւոյթ պատկերները վա-
զանցուկին և սուտին, ու ինքը դէմ առ
զէմ պիտի զայ իրականութեան մը՝ որ գեր
է աշխարհին և անոր չարիքի տանող հրա-
պոյրներէն:

Եթեանքի մէջ կան փոփոխական և ան-
փոփոխ երեւոյներ, անցողակի և յաւի-
տենական իրողութիւններ: Բնութեան ե-
ղանակները, բոյսերը և մարդկային կեան-
քը, ճնշումին տակն են բնութեան այս օ-
րէնքին: Ապային արտաքին և երեւութա-
կան իրողութիւններու կարգին, մարդկային
հոգիի մէջ կայ յաւիտենականութեան տեն-
չը, այս բոլոր փոփոխական ու երեւութա-
կան իրողութիւններու մէջ անփոփոխելին
ու յաւիտենականը որոնող, որ զերծ է
աշխարհի չարիքէն ու եղծանումէն:

Այս տեսակէտով միակ անձը, որուն
կեանքն ու հաօկացողութիւնը կրնայ մէզի
իր օրինակ ծառայել, մեր կրօնին անզու-
գական հիմնադիրն է: Մեր Տիրոջ փորձու-
թեան օրինակը աւելի քան տպաւորիչ է,
երբ կեանքի չարիքը, մոլորեցուցիչը, Անոր
ցոյց տուաւ աշխարհի թագաւորութիւնը
զԱյն փորձութեան առաջնորդելու համար:
Սակայն այդ տեսիլքով միայն չի պայմա-
նաւորուիր Յիսուսի յազթանակը կեանքին
վրայ, անիկա բարձունքէ մը միայն չնայե-
ցաւ աշխարհին և անոր չարիքին որ մար-
մացած կը կենար իր զիմաց, զինք փոր-
ձութեան մղելու: Յիսուս յետոյ ապրեցաւ
կեանքը մարդկային ընկերութեանը մէջ,

բայց կրցաւ մնալ անմեղ և յաղթական։ Թագաւորութիւնը որ իրեն ցոյց կուտար սատանան, երկրային էր, թագաւորութիւնը նը նիւթին, թագաւորութիւնը չարիքին։ Աստուծոյ թագաւորութիւնը մեր մէջն է, մեր գործն է, մեր երջանկութեան համար այս կեանքի մէջ, կոպուած մեր կատարելութեան։ Նոր զրութիւն մը ըմբռնումներու, վերիվայր չըջում մը կեանքի մինչև այն ատեն ընդունուած արժէքներու, փոփոխութիւն զգացումներու, զիտումներու և դատումներու։

«Եթէ ոք սիրէ զաշխարհ, ոչ է ի նմասէր Հօր»։ Յիսուս հանդիպեցաւ մարդոց, որոնց մէջ զերազոյն կեանքի բոլոր կարելիութիւնները խեղզուած էին նիւթական զուր հոգերով, մարդոց՝ որոնք զբաղուած էին անպէտ բաներով, որոնց իրական արժէքներու նկատմամբ ունեցած հեռանկարը սխալ էր հիմնովին։ Յիսուս տեսաւ մարդիկ, որոնք հարստաթիւն դիզելու իրենց անյագ տենչին մէջ, կը մոռնային մարդկային եղբայրութեան ամենանուիրական իրաւունքները։ Ան կը տեսնէր թէ մարդիկ կեանքը վայելելու իրենց հրայրքին մէջ, գաշնակցած էին աշխարհի չարիքին հետ, ծախոած էին ինքզինքին սատանային, ի խնդիր երկրաւոր փառքերու և հաճոյքներու վայելումն։ Այս է պատճառը որ Անկատէ մարդոց ընչափաղցութիւնը, ինչպէս մայր մը պիտի ատէր իր զաւկին առողջութեան սպառնացող չարիքը։

Երկու կերպ կայ զղեակ մը պաշտպանելու, մին ամրանալով անոր մէջ, խցելով բոլոր անցքերն ու գուռները, միւսը վերածելով զայն բաց հայեկի մը, իշխելով անկէ շուրջի համայնապատկերին։ Յիսուս կեանքին կը բանայ ինքինքը, դիմազրաւելով այն բոլոր չարիքները որոնք կը սպառնան մարդոց կեանքին։ Անիկա կը նմանի ծովուն մէջ հսոսող գետի մը՝ որ կ'ուզէ անուշել ծովին ջուրերը։ Անսահման է իր ուժը, ինչի որ հզի կը բուժէ, կը սրբացնէ և կը կատարելազորձէ զայն։ Կեանքի չարիքին դէմ կարենալ կուռելու և յաղթելու իր այս ուժը կուգայ երկնաւոր Հօր հետ իր ունեցած յարաբերութենէն։

Իր ամբողջ կեանքը լեցուն է այն խռունկ զիտակցութեամբ թէ անքակտելի կապ մը կը միացնէ զինքը երկնաւոր Հայրը, որուն նախախնամութեան կը պարտինք մեր կեանքը, որ իր Որդիին արինովը լուսաց մեր մեղքերը, պատազրեց զինք չարին տիրապետութենէն և ցոյց տուաւ մեզի իրական ուզին, բարձրագոյն կեանքին և անմահութեան առաջնորդող։ Ճշմարիտ քրիստոնեան որ զի-

հետ։ Այս իրազութիւնը տատուածաբանական վարդապետութիւն մը չէ միայն, այլ Յիսուսի անձնական մէկ փոմառութիւնը նոյն ատեն։ Փորձել զերլուծման հնթարկելու այս կատարեալ հաղորդակցութիւնն ու միութիւնը Հօր և Որդւոյն միջն, պիտի նշանակէր փոքրիկ ամանով մը ծովին ջուրը պարպել փորձելու։ Իրոզութիւն է թէ Անխորապէս գիտակից էր, իր մէջ աստուածային ներկայութեան։

Եեայ պէտք է զիտանալ թէ Քրիստոնէութիւնը զերբնական կրօն մըն է և զիտէ ենթարկել մարզը իր զերբնական ուժի ազգեցութեանը։ Կարելի չէ Յիսուսի կրօնը իջեցնել կեանքի սովորական իրերու կարգին։ Իր Մարգեղութեան պատճառները թուելէ առաջ, իրոզութիւն է թէ Ան եկառանգելու երկու աշխարհները իրարմէ զատող պատը, կամրջելով մարզն ու Աստուած իրարմէ զատող անջրպետը։ Աւրիշ կրօններ կրօնան իջնել, հաւասարելու մարդոց աշխարհիկ իմաստութեան չափանիշերուն, Քրիստոնէութիւնը կամ զերբնական է և կամ ոչինչ։ Սակայն իր այս հանդամանքը թող մատածել չտայ թէ ան ցնորածին կրնայ ըլւալ, որովհետեւ կարելի չէ որ Աստուած զոյութիւն ունենայ երկնքին մէջ և մարդ իր հոգիին մէջ չկարենայ զգալ Անոր ներկայութիւնը։ Առանց Աստուածոյ և անդենական կեանքի յայսին, կարելի պիտի չըլլար ազատազրել մարզը կեանքի չարիքէն և անոր յոսի ազգեցութիւններէն։

Միւս կողմէն սակայն զերբնականութեան զգացումը չի փրկեր հոգին, Յիսուս պէտք է մօտ զայ հոգիին, անոր զպելու ստորհան, որպէսսով մարզը կարենայ խուսափիլ աշխարհի ազատանութենէն և չարիքէն։

Այս բոլորէն վերջ, երբ կը մատածենք մանաւանդ Մարգեղութեան, որ արդիւնքն է աստուածային անսահման զութին։ Իր մոլորեալ զաւակներուն նկատմամբ, կը զգանք խորապէս թէ պարտինք սիրել մեր երկնաւոր Հայրը, որուն նախախնամութեան կը պարտինք մեր կեանքը, որ իր Որդիին արինովը լուսաց մեր մեղքերը, պատազրեց զինք չարին տիրապետութենէն և ցոյց տուաւ մեզի իրական ուզին, բարձրագոյն կեանքին և անմահութեան առաջնորդող։ Ճշմարիտ քրիստոնեան որ զի-

առաջից է իր կոչումին, և կը ճանչնայ աշխարհը իր գրական ու բացասական իրողութիւններու մէջ, չի կրնար չսիրել երկնակար Հայրը, ու զատել աշխարհը իր տիրմի, առափ, կեղծիքի, անգիտութեան և անձնապիտեան մէջ, որոնք ների և Արքահամբի օրերէն սկսեալ մինչև մեր օրերը, կը ջանան արդապեառող տարրերը հանգիստնալ կեանքին:

«Ի՞նչ օգուտ մարդուն համար չահիլ ամրող աշխարհն եթէ յետոյ պիտի կարստնենէ իր կեանքը» Յիսուսի այս հարցական հշտումը, մարդարկական չեշտ մը կուտայ իր արտայայտման: Հազին և ուկին երկու իրարու անհանգուրժող տէրիր են, և իւրաքանչիւրը իր կարգին կը պահանջի ամրող մարդը: Ու այդ մարդը այսօր նորէն ինկած է աշխարհի չարին, սատանայի իշխանութեան ներքեւ, կորսնցուցած իր ազատութիւնը, կը վազէ այն ձայնին, որ քարերը հացի վերածած իրէն կը բաշխէ:

Սակայն ով որ աշխարհի մէջ անառնական գոհացումներէն վեր գեղեցկութիւն կը վնասէ, ով որ մտածումներու մէջ ճշշմարտութիւն կը հետապնդէ, ով որ կը տագնապի խաղաղութեան ի խնդիր, կ'առէ աշխարհը, սիրելու համար երկնաւոր Հայրը Որ օրէնքն ու սկզբանքն է այս բոլորին:

Մեծ է գործը մեր Տիրոջ, մարդերու հոգին փրկութեան ի խնդիր: Վերսախն ծնունդը, ուրիշ բան չէ քայլ առնել մարդը աշխարհի թագաւորութիւնէն և առաջնորդել զայն երկնքի թագաւորութեան, ազատազրելով զինքը աշխարհի չարէն և Հապտակ Ծերէն նոր արքայութեան, սիրոյ, ճշմարտութեան, սրբութեան և խաղաղութեան նոր կարգին:

Յիսուս եկաւ, ապրեցաւ ու մեռաւ մեզ հետ, զպան մեզի սիրով և քաղցրութեամբ, բացաւ իր չնորհալի կեանքին զանձիրը մեր աչքերուն, ու իր չնորհիւ մինք տեսանք գեղեցկութիւնը սրբութեան, և ուժը իր հոգեկան մեծ կեանքին: Անիկան փոխանցեց իր այդ կեանքը մեզի մեր իր նկատմամբ ունեցած հաւատքին չնորհիւ, որպէսզի մենք ևս կարենանք ապրիլ իրեն պէս մեր երկնաւոր Հօրը հաղորդակցութեանը մէջ:

Այս աշխարհի մէջ մենք պէտք է կամ

ՏԱՌԱՊԱՆՔԸ

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԵԱՆՔԻ ՄԷԶ

«Յաշխարհի աս նեղութիւն ունիցին»
(ՅՈՒ. Ժ. 33)

Ասիկա մեր հաւատքի առաջնորդ Քրիստոսի թանկապին խօսքերէն մին է: Յիսուս արտասահման այս խօսքը իր կեանքի վերջին վայրեաններուն, երբ Գողգոթայի մահուան չուքը իր վրայ ինկած էր:

Մարդկային կեանքը տեսակ մը ճամբարդութիւն է: Ամէն մարդ կը փափաքի և կ'անկալէ որ այս ճամբարդութիւնը շարունակուի առանց տառապանքի և առանց նեղութեան: Մարդկի ընդհանրապէս կ'ուշ զնն որ օրօրոցէն մինչև զերեզման, Եղիպատուէն մինչև Քանանու երկիրը, կեանքը ւեցուն ըլլայ երջանկաւէս պայմաններով: Երբ Յիսուս կ'ապրէր մեր երկրագունադին վրայ, իր աշակերտներն ալ ճիշդ այսպէս կը փափաքէին, բայց Փրկիչը ըստ անոնց, «Աշխարհի մէջ նեղութիւն պիտի ունինաք»:

Կեանքը վարդի թուփի մը կը նմանի: Անիկան թէն ունի գեղատեսիլ ծաղիկներ և ռուրութեակատ վարդիր՝ որոնք կը միսիթարին մարդկային կեանքը, բայց միւս կողմէն փուշերով չըջապատուած է:

Կեանքը ժամանակի հոլովոյթին կը նմանի, օրուն մէջ ցերեկուան պայծառ լոյսը և արկանակին կենսատու ճառագայթները կան, միւս կողմէն կայ նաև հոն՝ զիշերուան մթութիւնը: Մենք կ'ուզենք որ կեանքը միշտ արենան ըլլայ, բայց չըլլար, մեր ձեռքը չէ:

Երբեմն կեանքի սրտառուչ պարագաներու և տիրառիթ պայմաններու ներքն մարդկային հոգիի խորերէն հառաջ մը

տիրապետողներ ըլլանք կամ գերիներ: Գիտենք թէ ինչ կը նշանակէ աշխարհին գերի ըլլալը, բայց մեզմէ շատ քիչերուն ալըռուած է յաղթողներ ըլլալ Քրիստոսի հետ, արքանի ըլլալու մեր երկնաւոր Հօրը սիրոյն:

Ե.

դուրս կուգայ, և մարդ չկրնալով ինքզինքը զսպել կը բացականչէ ու կ'ըսէ. երանի՛թէ կեանքը զերծ ըլլար ցաւերէ ու տառապանքներէ: Բայց մեր կամքէն անկախէ այս, չենք կրնար օգնել:

Ինչո՞ւ նեղութիւններէ զերծ չէ այս կեանքը: Առանց նեղութիւններու կեանքը կը կորոնցնէ իր արժեքը: Եթի նեղութիւնը վերցուի մարդկային կեանքէն, միօրինակ կը դառնայ ան: Ինչ որ միօրինակ է մարդիկ չուտ կը ձանձրանան անկէ: Եթի ճամբրորդ մը միշտ տափարակ դաշտի մը մէջ չարունակէ իր ճամբրորդութիւնը կը ձանձը բանայ չուտով: Իսկ երբ իր ճամբրուն վրայ ունենայ զառիվար, զառիվեր, լիսներ, ձորեր, հովիտներ և ծովու ու ցամաքի այլազան տեսարաններ, իր ճամբրորդութենէն չուտ չի ձանձրանար և նաև չուտ չի յոդնիր: Որովհետեւ գաշտի մէջ ճամբրորդող մարդու մը ջիղերուն և մկանունքներուն այսինչ մասը միայն շարժման մէջ է, բայց երբոր դէպի լիս մազլցի ուրիշ մկանունքներ ու ջիղեր կը սկսին շարժիլ իր ուրքերուն մէջ, և այսպէս ջիղերուն մէկ մասը կը դործէ և միւս մասը կը կազդուրուի փոխադարձարար, և որով ճամբրորդը իր յոդնութիւնը անմիջապէս չի զգար:

Նոյնը չիտակէ նաև մեր բարոյական կեանքին մէջ, որքան յաջողութիւնն ու ուրախութիւնը ունին կեանքի մէջ իրենց կրթիչ հանգամանքը, նոյնքան և աւելի վիշտը ունի իր դաստիարակութիւնն ու օգտակարութիւնը մեզի համար:

Աւրիշ կէտ մը. երբոր կեանքի մէջ նեղութիւններու չհանգիպինք երջանկութիւնը լիովին չենք կրնար ըմբռնել: Հաշրստութիւնը աւելի կը գիտահատէ այն անձը որ աղքատութեան մէջէն անցած է: Անշաղութիւնը այն աղքերը աւելի լաւ կը յարդին որպանք նեղութիւններու հետ զործ ունեցած են: Աղատութիւնը այն մարդիկ շատ կը սիրեն որոնք բռնապետներու ձեռքին տակ բանտերու մէջ տանջուած են: Առողջութեան յարդը այն մարդը աւելի կը ճանչնայ որ շատ մը հիւանդութիւններ անցուցած է: Ասիկա հոգեբանական իրութիւն մըն է:

Վիշտը ունի մէկէ աւելի կրթիչ հանգամանքներ մարդկային կեանքի մէջ, բայց այստի չըլլար մեր բռնելիք աղայքար է, որուն մէջ մարդիկ երբեմն կը յաղթեն և երրիմն կը յաղթուին, և զոյութեան այս պայքարի որ

առաջանքը, որուն չուրջ մեր աչքին առջեւնենանք հետեւեալ երեք հարցութեարը:

Ա. — Ինչո՞ւ նեղութիւն կայ կեանին մէջ: Նեղութիւնը կեանքի հիմնական մէկ օրէնքնէ: Աւր կեանք կայ հոն անխուսափելի է նեղութիւնը: Դիմէ՛ պարտէզի մէջ աճող բոյսը: անիկա իր գոյութիւնը պահպանիկու համար ամառը արեւու կիզիչ ճառագայթներուն դէմ, ձմեռը սաստիկաշունչ հովերու դէմ ինքզինքը պաշտպանելու է, ինչպէս նաև իր կեանքին սպասնացող այլեալ միջաներուն ու որդերուն հետ պայքարելու է շարունակ: Կեանքը տառապանքներու մէջէն վեր կը բարձրանայ և նեղութիւններուն յաղթահարելով իր գոյութեան իրաւունքը կը հաստատէ:

Դիմէ՛ օգին մէջ դէպի վեր սաւառնող թուզունը: անիկա ապրելու համար իրմէ զօրաւոր թոչուններու դէմ ինքզինքը պաշտպանելու ստիպուած է: Իր օրուայ ապրուստին համար աշխատելու միշտ, մըրցելու է շարունակ, և պայքարելու է ամէն ատեն ուրիշ կենդանիներու հետ որ կորենայ արդարացնել իր գոյութեան իրաւունքը:

Դիմէ՛ ընտանիքին մէջ նորածին մանկոն մը կեանքը: Հնչելու սկսած առաջին վայրկեանէն իսկ կը պայքարի անօթութեան ծարաւի, ինչպէս նաև հիւանդութեան մանրէններուն դէմ, և վերջապէս իր գոյութեան սպասնացող բոլոր ոյժերուն դէմ: Եթէ անկարող ըլլայ խօսիլ՝ կուլայ և իր լացովը կը պահանջէ իր իրաւունքը: Եթի բարու մանկական ըրջանը անցնի, պայքարին ձեր կը փոխուի, բայց պայքարը տարրեր կերպով կը շարունակէ: Ինչպէս մանկութեան շըրջանը և երիտասարդութիւնը, նոյնպէս չափահասութիւնն ու ծերութիւնը ունին իրենց յատուկ պայքարի հարցեր և ձեր: Անհարցքանի կը չնչէ, օրորոցէն մինչեւ զերեզման, զերծ չէ կեանքի պայքարէն:

Այս պայքարը որքան տիրող է բռնական ու կենդանական աշխարհի մէջ՝ նոյնքան և աւելի զօրաւոր է մարդկային կեանքի մէջ: Ան որ կը խուսափի պայքարելէ զառալիք կը դառնայ և դաստիլքը կը կորոնցնէ իր ապրելու իրաւունքը: Կեանքը ուղենք չուզենք պայքար է, որուն մէջ մարդիկ երբեմն կը յաղթեն և երրիմն կը յաղթուին, և զոյութեան այս պայքարի որ

սառավանք կը սեղիծէ մարդկային կեանին մէջ, և երբեմ ալ անհատներու, ընտանիքներու, ազգերու ու երկիրներու միջն ընդհարում առաջ կը բերէ : Այս խոկ պատճառու Յիսուս բառու բառ իր առաքեալներուն մէսխարին մէջ նեղութիւն պիտի ունենաք:

Առաքեալներ ինչո՞ւ նեղութիւն պիտի առնենային: Որովհետեւ Գալլիլիոյ մէջ վարդապետին ապրած ու քարոզած ճշմարտութիւնները պիտի տարածէին աշխարհի չորս անկիւնները, և այդ խոկ պատճառու տեղ տեղ հակառակութիւններու պիտի հանգիպէին, տեղ տեղ պիտի հալածուէին, երբեմն պիտի բանտարկուէին և երբեմ ալ իրենց պաշտպանած սկզբունքներուն համար իրենց կեանքը զոհելու ստիպման տակ պիտի գտնուէին: Յաջողութեան համար հարգագրուած էին չարին դէմ պայքարելու, անիրաւութիւնները ձագկելու և անարգարութիւններուն գէմ բողոք բարձրացնելու: Ասոնք արգէն բաւականաչափ պատճառներ էին իրենց կեանքին չուրջ նեղութիւններ ստեղծելու: Սակայն այս նեղութիւններուն սոկալով և բարի պատերազմին յաղթանակը շահելով է որ անօնք պիտի արժանանային կենաց յաւիտնական պուտին: Պայքարը թէն նեղութիւն կը ստեղծէ մարդկային կեանքի մէջ բայց այդ նեղութիւններուն վրայ տարուած յաղթանակը անհատին նկարագիրը կը կերաէ և կ'ազնուացնէ անոր կենցաղն ու ապրելակերպը:

Նեղութիւններու համբերել և տառապանքներու տոկալ, ինչպէս անհատներու նոյնպէս ընտանիքներու ու ազգերու նկարագրը կը զօրացնէ և զանոնք աւելի բարձր կենցաղի կ'առաջնորդէ:

Բ. — Կարելի չէ աշխարհնեն վեցնել այս նեղութիւնը: Բաղձալի է որ մարդկային կեանքի մէջ նեղութիւնը բաժին չունենայի բնաւ, բայց ասիկա անկարելի է, քանզի նեղութիւնը կեանքի օրէնքն է: Կրնայ տառապանքին ձեւը փոխուիլ, կրնան կեանքի մէջ նեղութիւնը ստեղծող ազգակներ բարեփոխուիլ, սակայն նեղութիւնը կայ ու կը մնայ, մարդը կատարելութեան հասցնող իրեւ մդիչ ոյժ:

Բաղաքակրթութեան պատմութեան վրայ արագ ակնարկ մը բաւական է տեսնելու այս եղելութիւնը: Ասկէ չորս

հաղար տարիներ առաջ ցեղը ինչ հարցեր որ ունէր իր առջեւ, անսուցմէ ոմանք ժամանակի ընթացքին արգէն լուծուած են, ոմանքը իրենց հմայքը կորսնցուցած, իսկ ոմանքը ալ ուրիշ նոր հարցերու տեղի տրած են: Ասկէ երկու հազար տարի առաջ մարգոց կարսոր մէկ մասը իրեւ գերի կ'ապրէր, ժամանակը լուծած է այդ հարցը: Այսօր գերեվաճառութիւնը պաշտոնապէս զարդած է քաղաքակրթուած երկիրներու մէջ: Մարդկանթեան ներկայ տառապանքը ընկերական անարդարութենէ կը րզիսի: Ժամանակը այն ալ պիտի լուծէ, բայց ցեղը յետոյ ուրիշ նոր հարցեր պիտի ունենայ իր առջեւ: Անհատին նման մարդկութիւնն ալ ունի իր մանկութեան, երիտասարդութեան և չափահասութեան ըլլունը, ունենալով իրաքանչիւր չըջանի յատուկ իր հրատապ հարցերը:

Պատերազմը այլազան դիմայեղումներ կրելով բիւրաւոր աչքերէ արցունքներ թափուելուն պատճառ եղած է. ժամանակը ցեղային ու կրօնական, ատեն մը տընտեսական ու քաղաքական և այլ շարժառիթներով ընկերութեան մէջ որքան բազխումներ ստեղծած ու ցեղը որքան նեղութիւններու ու տառապանքներու ներկանած է: Կրնայ ըլլալ որ ապագային արիւն թափելու ձեռայ տեղի ունեցած պատերազմներ զարդին, սակայն անհատներու ինչպէս նաև ազգերու ու երկիրներու միջն մրցակցութիւնը չի դադրի: Եւ քանի մրցակցութիւնը չի գաղրիր, կեանքի պայքարը նոր փուլի մը մէջ մտած կը պահէ իր ընթացքը: Անայ այս պայտան է որ նեղութիւններու տեղի կուտայ կեանքի աշխարհն մէջ: Այս նեղութիւններու ձեւերը կը փոխուին բայց չեն վերջանար: Բաղաքակրթութիւնը որքան զարգանայ պայքարը այնքան աւելի կը սաստեանայ:

Մարդկային կեանքի մէջ նեղութիւնները ստեղծող պատճառներ մէկէ աւելի են: Երբեմ բնական աղէտաներ — երկրաշարժ, ջրհեղեղ, փաթորիկ, եղանակի խօստութիւններ, սաստիկ տաքութիւն կամ ցլատութիւն — մարգոց հանգիստը կը վրդովին: Երբեմն ամբարիչամարգոց չար արագներուն պատճառաւ անմեղներ ալ միասին կը տառապին: Երբեմն ալ տղիտութիւնն ու անփորձութիւնը և անգիտակ-

ցարար գործուած սխալներ վիշտերու ու նեղութիւններու տեղի կուտան անակընկալէն:

Միացեալ նահանգաց Ամերիկան հին ատեն Անգլիոյ գաղթավայրն էր: Եթէ Անգլիան լաւ վարուէր չէր կորացներ այս հարուստ գաղթավայրը: Կորոնցոց թէ և բայց անձէք քաղաքական իմաստութիւն ու խոհմութիւն սորվեցաւ, և ապա միւս գաղթավայրերուն հետ սկսաւ մեզմ վարուիլ, և այդ իսկ պատճառու մեծցաւ ու աշխարհի ամէն կօզմ տարածուց մեծցաւ և 19րդ գարու ընթացքին զօրացաւ մեծապէս: Մէջ հայեր ալ ունեցանք անցեալի մէջ մեր սխալները, բայց ամէն սխալ նոր փորձառութիւն կը սորվեցնէ և փորձառութիւնը մեզ կատարելութեան կը հասցնէ:

Վերջապէս փորձութիւններ, վիշտեր, ցաւեր ու նեղութիւններ կեանքի մէջ մէկ կամ տարրեր ձեռք առաջ կուզան, շատ անգամ մեր կամքէն անկախ պատճառներով և չենք կրնար զանոնք արգիլի: Քանի մարդ կ'ապրի նեղութիւնը իր անբաժան ընկերն է: Կարելի չէ զայն աշխարհէն վերցնել:

Գ. — Ի՞նչ պէտք է բնիլնեղութեան ամեն: Ամանք կեանքի պայքարին մէջ յուսահատած՝ անձնասպանութեան կը զիմեն, ազատուելու համար զիրենք ըրջապատող ներքին ու արտաքին նեղութիւններէն: Խոկարիստացի Յուգա այսպէս ըրաւ: Ինդհանրապէս կամքէ, կորովէ զուրկ և յուետես եղողներն են որ կը զիմեն այս միջոցին: Բայց ասիկա զարման մը չէ նեղութիւններէն ազատուելու համար:

Ամանք կ'աշխատին անտարրեր ըլլալ կեանքի ցաւերուն ու վիշտերուն հանդէպ: Նեղութիւնները թէս կը զգան բայց իրենց ու չափութիւնը ուրիշ բաներով հետաքրքրելու կը ջանան որպէսով կարող ըլլալն մոնալ այն տառապանքները՝ որոնց ենթարկուած են: Այս ու լման զարման մը չէ նմանապէս մեր օձիքը ազատելու այն տառապանքներէն որոնք կը ըրջապատեն մեր կեանքը:

Միջին գարու մարդիկ ուրիշ կերպ մըն ալ փորձեցին: Շատ մը քրիստոնեաներ աշխարհէն հրաժարած, իրենց ժամանակը վանքերու, մինաստաններու ու անապատներու մէջ անցուցին, կեանքի փորձութիւն-

ներէն հեռու մնալու և իրենց ներքին երջանկութիւնը այդ կերպով ապահովելու առաջնագործութիւնը մտադրութեամբ: Բայց ասիկա զիրենք կեանքի փորձութիւններէն չաղաքաց բոլորովին: Փորձութիւնը հոն ալ զիրենք գտաւ թէս տարրեր ձեր ասիկ ու տարրեր զիմայելումներու ներքեն: Մարդկութիւնը այս միջոցն ալ փորձեց աւելի քան հազար տարի, սակայն ասիկ ալ հրմանական զարման մը չեղաւ նեղութիւններէն զերծ մնալու համար:

Նեղութիւններ աշխարհի վրայէն որիք կերպով չեն վերցուիր, տառապանքն ու ցաւը չեն անհնատանար, այլ անոնց տոկալու համար մարդ կրնայ բարոյական ներքին ուժերով զինուիլ ու յաղթել անոնց: Յիսուս երր մէր երկրագունաժին զրայ կ'ապրէր այսպէս ըրաւ, և իր աշակերտներուն ալ միտքը պատրաստելու համար ըստ: Աշխարհի մէջ թէս նեղութիւններ պիտի ունենաք, բայց մի վհատիք, քաջանիք եղէք, ես աշխարհի յաղթեցի: Եթէ կ'ուզէք զուք ես յաղթել, Աստուծոյ հաւատացէք և ինձի ալ հաւատացէք:

Ահաւասիկ այս է իսկական զարմանը նեղութիւններուն յաղթելու համար: Այսպինքն չյուսահատիլ, չնեղանալ, այլ Աստուծոյ վստահիլ, և ումէն օր Անկէ ներշնչում ստանալով բարոյական ու հազեկան նոր ուժերով սպառագինուիլ և այսպէս յաղթել կեանքի տառապանքներուն: Աւրիշ խօսքով, փոխանակ այդ տառապանքներուն առջն անձրկելու, զանոնք մէկ մէկ վերելքի սանդուխներ ընել, կեանքի աւելի բարձր մակարդակին հասնելու համար: Եւ այսպէս կեանքի բարի պատերազմը պատերազմելով յաղթութեան տիրանալ ու երջանկանալ: Այս է քրիստոնէական կրօնին մեզի թերազրած կերպը:

Մեր կեանքի Առաջնորդը այսպէս ըրաւ: Մեզի պէտք վիշտեր ու ցաւեր ունեցաւ, իր կեանքը Բնեթղեհէմի կոտորածով սկսաւ և Գողգոթայի խաչով զիրջացաւ, բայց չյուսահատեցաւ և զասալիք չկալաւ: Տառապանքներ կրեց որպէսով տառապանքներու ենթարկուողներուն կարենայ օգնելը (Երր, Բ. 18): Գալիլիոյ մեծ կ'արդարագելը երբեմն նոյնինկ լացաւ, արին արցունք թափելով և հառաչելով աղօթեց իր Հօրը և իր բարեկառաջառութեան որպէս

արգիւնք լուսեցաւ իր ազօթքը: «Թէ պէտք
միքը Արդի էր բայց տառապանքներու մէջ
չէն անցնելով հնագանդութիւն սորգեցաւ»:
Այս է Արքազան Մատենինին վկայութիւնը
իր մասին (Երր. Ե. 7-8):

Յիսուս չարհամարհեց կեանքի նեղու-
թիւնները, այլ ասկաց անոնց հաւատքով:
Են քանի տոկաց իր հաւատքը այնքան զօ-
րացաւ, և հաւատքը որքան զօրացաւ Ինքը
հոգեսր կեանքի մէջ նոյնքան բարձրացաւ,
և որքան բարձրացաւ նոյն համեմատու-
թեամբ վեր և գէպի վեր սաւասնեցաւ,
զէպի երկային ուրոտները և Հօր Աստու-
ծոյ չնորհաց գահը: Աւրիշ խօսքով, որքան
բարձրացաւ նոյնքան և աւելի Աստուծոյ
սրտին մօտեցաւ և Անոր հետ չփուեցաւ,
և Անոր կեանքի փառաց պատկերը իր հո-
գին մէջ զրոշմուեցաւ: Մեզի համար ալ
ուրիշ ճամբար չկայ այս մասին բայց եթէ
հետեւ Յիսուսի հետքերուն:

Ինչպէս սակին սաստիկ ջերմութեան
բօդէն անցնելով աւելի և աւելի կը դուռի
և մաքրուած գուրս կուզայ, նոյնպէս
քրիստոնեայ հաւատացեալի մը համար
վիշտը, տառապանքը, նեղութիւնը մէջ մէկ
հալցներ են՝ որոնց մէջէն անցնելով օր
ըստ օրէ կը զտուի, կը սրբուի, կ'ազնուա-
նայ և Աստուծոյ ու մարգոց առջև օգտա-
կար մէկը կը դառնայ:

Օր մը երկու մարգիկ իրարու հետ կը
խօսէին. մէկը ըսաւ, աէթէ ես արարիչ ըլ-
լայի մարգը այնպէս կը ստեղծէի որ իր
կեանքին մէջ բնաւ նեղութիւններ չունե-
նարք: Միւսը սա պատասխանը տուաւ,
միարդը զեռ լման ստեղծուած չէ, հազար
ամէն օր կը ստեղծուի տառապանքներու
մէջէն անցնելով: Կեանքի այս տառա-
պանքներն են որ արարչագործութիւնը իր
կատարելութեան կը հասցնեն: Քանզի ար-
արչագործութիւնը իր լայն իմաստով կը
չարունակէ տակաւին (creation is going on):
Յիսուս ըսաւ. աիմ Հայրս (իրր արարիչ)
մինչեւ հիմա կը զործէ և ես ալ կը զոր-
ծեմ (Յոզէ, Ե. 17):

Երկունկարիչներ օր մը խաղաղութիւնը
խարդահաշող պատկերներ գծեցին: Մէկուն
զատկերը կը ցուցնէր լիճ մը որ անզորը
և խաղաղ էր և վերծ որևէ ալեկութ-
թենէ: Իսկ միւսին պատկերը ընդհակառակը
կը ներկայացնէր ալեկութեալ ու փոթորկա-

լից ծով մը, որուն մէջ կար զէպի վեր
ցցուած ժայռ մը, ուր բարձրաբերձ ծառի
մը ճիւղերուն վրայ թռչուն մը թառած էր
և օրն ի բուն կ'երգէր, ուրախ և զուարթ:
Այս վերջին պատկերը աւելի գնահատու-
թեան արժանացաւ:

Աշխարհը նեղութիւններով լի փոթոր-
կալից ծով մըն է և բնական իմն բերմամբ
ալեկութիւններ ու փորձութիւններ ան-
պական են հոն. բայց եթէ մէկը ապաստան
մը ունի այդ փոթորիկներուն մէջ ինքինքը
պաշտպանելու կրնայ պահել իր ներքին
անզորը ութիւնն ու խաղաղութիւնը: Այդ
ապաստանը կամ յափառենական անսաւան
ժայռը Յիսուս է: Նոյ իրեններուն հետ
տապանին մէջ զերծ էր ջրհեղեղի ալե-
կութիւններէն ու արհաւիրքներէն: Ջրը-
հեղեղէն անոնք վնասուեցան միայն որոնք
տապանէն զուրս էին: Զուրը բարձրացաւ,
ալիքները սկսան զուալ, սակայն տապա-
նին մէջ ապաստանոցները ապահով էին:
Որքան ջուրը կը շատնար նոյ և իրենները
այնքան աւելի զէպի վեր կը բարձրա-
նային: Նոյի այդ տապանը Յիսուսը կը
խորհրդանէլ:

Ռուբրն Պողոսի կեանքը լի էր ալեկո-
ս գութիւններով և տառապանքներով, բայց
յուսահատած չէր, քանզի Աստուծոյ յափ-
անական խոստումներուն վստահած՝ զըժ-
ուարութիւններուն վրայ վերէն կը նայէր,
իրերը հաւատքի ակնցով կը զիտէր, և
հետեարար կ'լսէր. «Ի՞վ պիտի զատի մեզ
Քրիստոսի սէրէն, տառապանքը, նեղու-
թիւնը, հալածանքը, կամ սո՞վը, մեր-
կութիւնը, վտանգը և կամ սո՞ւրը, (ինչ-
պէս զրուած է, ամէն օր քեզի համար կը
սպաննուինք, մորթուելու ոչխարի պէս կը
սեպուինք): Հապա այս ամէն բաներուն
մէջ ա'լ աւելի յաղթող կ'ըլլանք Անով օր
մեզ սիրեց: Վասնզի ես հաստատ զիտէմ-
թէ ոչ մանը, և ոչ կեանքը, ու ոչ հրեշ-
տակները, և ոչ իշխանութիւնները, ու ոչ
զօրութիւնները, և ոչ ներկայ բաները, և
ոչ զալու բաները, և ոչ ուրիշ արարած
ոչ խորունկութիւնը, և ոչ ուրիշ արարած
մը կրնայ մեջ զատել Աստուծոյ սէրէն՝ որ
Քրիստոս Յիսուս մէկ Տիրոջմով է»:

Գր. Ա. ՍԱՐԱՖԵՍՆ

ԾՏԷԱԼՔՆ

Մեր կը կարծեմ թէ հուն մ'ես դուն, ինկած խորունկն իմ էռքեան,
եւ կ'ուռնանաս ըլուրհազեղ, հասակն ի վեր ժամանակին.

Մեր ալ կ'զգամ ու կը տեսիմ ըզեղ աշբոյ մտածումին
Արդէն փարքամ, ու պերն այնին, բոնուած յոյզէն հասունութեան:

X

Գեղեցկութիւնը այսօրուան, ի զօրութեան՝ ու մէջը կար,
Բոյրով օժուն, նիւրով զեղուն, պլտուղները նիւ բարութեան
Զոր իբրեւ բայր և իբրեւ զարդ կախեր ես առդ նիւզերդ ի վար,
Ամլութեան նով այլոց ըզեղ կ'ընեն ամրոց նպարտութեան:

X

Հօ՞ւն մ'ես միայն, ի զօրութեան, թէ նառազայր գաղափարի,
Երա՞զ արդեօֆ, թէ կենդանի ուռչը նախնեաց, չիր հաւասի,
Ռուկի թելակ, վարար զետակ, որ կը հոսիս սրերն ի վար,
Զե՞ռք մը հզօր, որ ամէն օր կը բրբացնէ լաւերը նոր:

X

Դուն նառազայր եւ գաղափար, երազ եւ կամ խորունկ նաւաս,
Ռուկի թելակ, խելառ զետակ, զա՞նձ անյատակ եւ կամ սին փառ,
Աւնանային նասուն այզի, նեղ կրէի, նեղ նմլէի
Ճնձանին մէջ իմ հոգիիս, նամէն, բոյրէն արքենայի....:

ԶՈՒԵՆ Ա. Զ.



Թ Ա Զ Ա Ր Ա Տ Ա Գ

Տէ՛ր, երէ որ մը ացերն այս փակէիր պիտի ալ,
Զանոնի ինչո՞ւ վառեցիր հրմայներովը կեանիին,
Աւ բողոքիր որ ետև միշ նայուածներն երկարին :

Տէ՛ր, երէ որ մը չորսար պիտի աղբիւրն վայելիին,
Տարիր ինչո՞ւ Գուն նայլերն անոր զով ակը մինչեւ,
Աւ բողոքիր որ ծարաւ որբներն ըմպեն նեւ ի նեւ :

Հրայրեն ինչո՞ւ երազին՝ Տէ՛ր, նետեցիր որտերուն,
Պիտի նախրին մէջ երէ կոռուկիր թեւը անոր,
Եւ ձգէիր վար յանկարծ բռչունին պէս վիրաւոր :

Տէ՛ր, երէ որ մ'ալ մնար պիտի անսուն՝ անձեւին
Մարդն այս, ինչո՞ւ ունեցաւ երդիներու բոյը սան,
Եւ զսաւ որ մ'ապատան միայն անոր յուշին սակ :

Եւ որբներուն զինիին ծարան ինչո՞ւ դրիր Տէ՛ր,
Խննոյիին մէջ վերուէր պիտի բաժակն երբ յանկարծ
Զեռքերուն մէջ, համբոյրին երանութեան չհասած :

Եւ վերջապէս՝ Տէ՛ր, ինչո՞ւ կեանի ընորհն այս՝ Մարդուն,
Որ մօտենալ Քեզի միշ փորձեց տենչով մը անմար,
Երէ դառնալ որ մ'անման պիտի երբեք չկրնար :

Վ.Օ.Հ.Բ.Ս. Մ.Ո.Վ.Ե.Յ.Ն

Ք Ա Ն Ա Ս Տ Ե Զ Ծ Հ

Մտին մէջ ու մարմնոյն՝ օ՛ պահանջն այս յամսոն՝
ձանցնալու, ոյիլու, երգելու կեանին անհուն...
Այժերուն մէջ կարօս, սրտին մէջ անհամառ
Տեսլիներ, մինչ ձայնին մէջ կանչե՛ր յարանոն...:

Անջրպեսն աղօրդով, տրունչով կը լեցուի...
Պաղատանին այժերու ուղղուած վե՛ր, կապոյթին՝
Խուսափում չէ երբեք օրերէն ներկայի,
Վերադարձ է ընդմիւս դեպի կեանին անձկազին:

Ո՞վ Ասուած, աղօրդներս երբ ի քե՛զ կը բռչին՝
Կը դառնան նոգիխ՝ առձագանգ զերք քաֆուն
Եւ կ'ուղղուին էութեանս, ձեռմերուս ցաւագին.
Ես ինձմով կրկնըւած ձայնիդ իմ նոծութիւնն...:


Օ՛ բնութիւն, խայծերուդ կը նանշնա՞մ երանգներն.
Տառապանիս նոգեցունց պատզամ մ՛է վեհազոյն
Արպէսզի ընթանամ վիհերէն անվիներ,
Եւ նոգուն խորերէն՝ ներենչման բաղեմ նուրն՝
Ինչպէս վարդ մ'անդունդին եզերքէն մըրասուեր...:

Մ Ա Ր Ի Ա Թ Մ Ա Ճ Ե Ա Ն



ԲՈՒԺԱՄԻՔԱԿԱՆ

ԳԻԼԳԱՄԵԴԻ ԴԻՒՅԱՉՆԵՐԳՈՒԹԻՒՆԸ



ՍԻՐԽԱԿ ԵՐՐՈՐԴ

1. — Կոմը զայրի անսառներու,
2. — առջոր էր ան զիհել:
3. — Հաց զրին անոր առջեւ:
4. — Եփաթեցու զիտեց,
5. — ու պշնեցու:
6. — կնկիդուն չէր զիտեր,
7. — թէ հացը՝ ուսեւու համար էր.
8. — թէ ըմպելիքը՝ խմելու համար.
9. — չէր ուսուցուած ան:
10. — Պերճաղիճը բացաւ իր բերանը,
11. — ու ըսաւ կնկիդունին:
12. — սկե՛ր հացը, ո՞վ կնկիդու,
13. — պարմանն է ան կեանքի.
14. — խմէ՛ ըմպելիքը՝ սովորութն է ան հրկիին:
15. — կնկիդուն կերաւ հացէ,
16. — մինչեւ յագուրդ:
17. — Ըմպելիք խմեց,
18. — եօթը սկան:
19. — իր հազին ազատ զրաց (ու) զուարթ:
20. — կայտաց իր սիրաբ:
21. — իր դէմքն արտափայիեց:
22. — Եփեց [իր մազերը]³⁴
23. — իր թռւ մարմինը:
24. — Օձեց ինքինքը իւզով,
25. — ու զարձաւ մարդ էսիի մը հանգոյն:
26. — Զգեստ մը հազու,
27. — Փիսայի մը նմանեցաւ:
28. — Առաւ իր զէնքերը,
29. — սրալու համար առիւծներ.
30. — (սրգէս զի) հատաքածները զիշերը հանգչիլ կարենան:
31. — Բանեց զայիերը:
32. — Բանեց սոյւծները:
33. — (Եսյիսկ) չափահաս խաչնարածները կը կրցան նիրհել:
34. — կնկիդուն էր անոնց զէտը,
35. — (ինքը՝ այս) հզօր մարդը՝

36. — զիւցազն մը չքհազ:

37. — ին, ըսաւ:

(Հուրդի հինգ տողերու ընդհանու մը).

ՍԻՐԽԱԿ ԶՈՐՐՈՐԴ

(ու թը տողերու լրաց մը).

9. — Համայսցու:

10. — Երբ բարձրացուց իր աչքերը,

11. — անսաւ մարդ մը.

12. — ըսաւ պիրճազիճին:

13. — սԱղի՛ճ, թե՛ր մարդը.

14. — ինչո՞ւ եկած է հոս.

15. — լսել³⁵ կ'ուզեմ իր անոննը:

16. — Պերճաղիճը կանչեց մարդը:

17. — Գնաց անոր մօտ, ու ըսաւ³⁶ անոր:

18. — սՏէր, ո՞ւր կ'արտորաս.

19. — ի՞նչ է (նպատակը) քու տաժանիլի ուզեւութեան³⁷:

20. — Մարդը բացաւ իր բերանը,

21. — ու ըսաւ կն[կիզու]ին:

22. — «Ազգականութեան³⁸ տան մէջ

23. — մարդոց ճակատազիրն յիրաւի,

24. — նշանառուքի³⁹.

25. — քաղաքին վրայ հաւաքած էր աղաւեղութիւն,

26. — գնելով տարօրինուկ բանիր հէք քաղաքին վրայ:

27. — Քառուղեան Աւրուկի արքային համար,

28. — բաց է կանանցը (?) ժողովուրզին, ամուսնական ընտրութեան համար,

29. — Գիլգամէշին՝ քառուղեան Աւրուկի արքային համար,

30. — բաց է կանանցը (?) ժողովուրզին,

31. — հարսի ընտրութեան համար:

32. — Կը բեղմնաւորէ ան օրինաւոր կիւները,

(35) Lu - ush - me ընթերցանութեամբ, անհ'ս, F. M. Böhl, Het Gilgamesj - Epos, Amsterdam, 1941, էջ 123.

(36) Տե՛ս, Orientalistische Literaturzeitung, 1933, XXXVI, էջ 520.

(37) Տե՛ս, Orientalistische Literaturzeitung, 1933, XXXVI, էջ 519.

(38) Հասարակութեան տունը, ուր քաղաքի մարդիկը կը հանգիպէին իրարու, A. Heidel, The Gilgamesh Epic and Old Testament Parallels, Chicago, Illinois, Տրամ, 1946, էջ 30.

(39) Խմառով անորոշ, անհ'ս, James B. Pritchard, Ancient Near Eastern Texts, relating to the Old Testament, Princeton, New Jersey, 1950, էջ 78.

33. — ինք՝ առաջինը,
34. — ապա ամուսինը⁽⁴⁰⁾:
35. — Որոշումովը աստուածներու, (այս-
պէս) էր զնուռած:
36. — Իր պարտալարը կարուելէն ի վեր,
37. — ահա՛ իր ձակասազիրը:
38. — Մարդուն խօսքերուն՝
39. — իր գէճքը տժգունեցաւ:
(իրեք տօղերու բնդհատ մը).

ՍԻՒՆԱԿ ՀԻՆԳԵՐՈՐԴ

(չուրջ վեց տօղերու լրատ մը).

7. — [ինկիզուն] կը քալէ [առջեւէն],
8. — ու պերձազիճը իր [ետ]եւէն:
9. — Երբ ան մուռաք զործեց քառուղեան
Ուրուկը,
10. — խաժամուժն անոր չուրջ հաւաքուհ-
ցաւ:
11. — Մինչ ան կը կենար փողոցին մէջ՝
12. — Ուրուկին քառուղեան,
13. — ժողովուրդը հաւաքուած էր,
14. — խօսելով իր մասին:
15. — «Գիլգամէշին կը նմանի
16. — (աւելի) կարճ է (սակայն) հասակով.
17. — (բայց) ոսկի[ռով աւելի] ուժեղ.
18. —
19. — [Հզօրակոյնն է արձակադաշտի . զօ-
րու]թիւն ունի ան.
20. — կաթը վայրի անասուններուն,
21. — սովոր էր ան զիել:;
22. — Ուրուկի մէջ, անդազար, զէնքերու
(չաչիւն⁽⁴¹⁾ պիտի բլայ):
23. — կը զուարձանային մարդիկ:
24. — «Ախոյիեան մըն է երեւան եկած (իրը
մրցակից)՝
25. — վայիլուչ արտաքինով մարգուն՝
26. — աստուածատիպ Գիլգամէշին՝
27. — մրցակից մըն է երեւան եկած:;
28. — Իշխարային⁽⁴²⁾ համար, անկողին
29. — մըն է յարդարուած:
30. — Գիլգամէշ
31. — զիւելը

(40) Փախան՝ «mu-uks-i» «mu-tum»՝ «ամուսին»
ընթերցանութեամբ. ան՛ս, Orientalistische Litteraturzeitung, 1933, XXXVI, էջ 521.

(41) Տե՛ս, James B. Pritchard, Ancient Near Eastern Texts relating to the Old Testament, Princeton, New Jersey, 1950, էջ 78.

(42) Իշխար զիցուհուոյ ձև մը.

32. — մինչ ան կը մօտենայ.
33. — [ինկիզուն] կը կե[նալ] փողոցին մէլ,
34. — խափա[նելու] ան]ցըը
35. — Գիլգամէշին:
36. — իր ուժով:
(չուրջ երեք տօղերու լրատ մը).

ՍԻՒՆԱԿ ՎԵՅՑԵՐՈՐԴ

(գրեթէ հինգ տօղերու լինդհատ մը).

6. — Գիլգամէշ [տեսաւ ինկիզուն?].
7. — արձակադաշտի վրայ [ձնած էր ան],
8. — խիտ էր [անոր մազը],
9. — ելաւ ու [գնաց],
10. — անոր առաջ:
11. — Դէմ առ զէմ եկան երկրի շուկան:
12. — ինկիզուն զոցեց զուոը
13. — իր ոտքով:
14. — չթոյլատրեց որ Գիլգամէշը մտնէ:
15. — Յունամարտեցան իրարու հետ,
16. — պոսոչելով ցուլերու նման:
17. — Խորտակեցին զրան բարաւորը.
18. — (այնպէս որ) պատը սասանեցաւ:
19. — Գիլգամէշն ու ինկիզուն,
20. — կափամարտեցան իրարու հետ,
21. — պոսոչելով ցուլերու նման:
22. — Զախճախիցին զրան բարաւորը.
23. — (այնպէս որ) պատը սասանեցաւ:
24. — Գիլգամէշ ձնրազիի⁽⁴³⁾
25. — իր ոտքերը՝ զետնին:
26. — իր զայրոյթը մեզմացաւ:
27. — իր կուրծքը հանգարտեցաւ:
28. — Երբ իր կուրծքը իշտաւ,
29. — ինկիզուն,
30. — ըստ իրեն՝ Գիլգամէշին:
31. — «Թու մայրն իրրեւ անզուզական
մէկը»
32. — «վայրի կովը ցանկապատի»
33. — Եինսուննան:
34. — քեզ է ձնած:
35. — Մանկանացուներու վերեւ, կը բարձ-
րանայ քու զլուխը:
36. — Թագաւորութիւն՝ ժողովուրդիներու
(վրայ)

(43) Կարդ մը կնիքներու վրայ, կը սեսնէն
նոյն դիրքը յաղթական ըմբիւի, որ կը յաշողի
բարձրացնի զետնին իր ոտքով, բանելով ան-
ոնոր զոտիկն, իր զլուխն վերեւ, ու մինչ ինք
ձերազիր. Orientalia, 1948, XVII, էջ 30, Journal
of Near Eastern Studies, 1948, VII, էջ 264.

37. — Ենիթ սահմանուծ է քեզ համար : »
 38. — Երկրորդ Տախնակ :
 39. — [Քու ուժը զի՞նքը] կը գերազանցէ
 ՏԱԽՆԱԿ ԵՐՐՈՐԴ

Բարելական և ասուրական բնազրերով հասած է մեզի այս տախտակը . Հնագոյնը բարելականն է, արձանազրուած Yaleի տախտակին վրայ, հրատարակուած Jastrowի և Clayի կողմէ : An Old Babylonian Version of the Gilgamesh Epic, երկին մէջ, New-Haven, 1920, տախտակ 1-7: Բարելական բնազրեր կը պարունակէ, չարաշնակութիւնը Pennsylvanij տախտակին: Ասուրական բնազրը հասուած ական է :

ՍԻԽՆԱԿ ԱՌԱՋԻՆ

(տախներկու տողերու լրատ մը).

13. — «[Ինչո՞ւ] կը փափաքիս⁴⁴,
 14. — [Են] ելու այս բանը .
 15. — չառ,
 16. — կը բազ] ձառ [ս],
 17. — [Ի՞նչել?] [ան] տառը .
 18. — պատպամ մը
 19. — Համբուրուեցան,
 20. — ու կնքեցին բարեկամութիւն մը :
 (Կոտրուած ք)

ՍԻԽՆԱԿ ԵՐԿՐՈՐԴ

- 58-60. — (Թրեթէ փճացած).
 61. — [Գիլգամէշի] մայրը [որ հմատ է ամէն ինչի],
 62. — [բարձրացուց իր ձեռքերը Շամալ]ի առ [աջ].
 63. — որ
 64. — հրմա [?],
 65. —

(Կոտրուած ք)

72. — Ար [տառուքներով] [լեցուեցան] [կնք կիրուի] աչքերը :
 73. — Իր սիրու [էր հրանդ],
 74. — [իւ] հառաչեց [զառնօրէն]:
 75. — [Յիրուի, կն] կիրու [ի աչքերը] արցունքներով լեցուեցան :

(44) Ենկիզու անզօր կը մնայ, իր հազերուի ազերաներով, տարհամոզելու իր սրտակից բարեկամ՝ Գիլգամէշը չիրազարծելու իր արկածականը արշաւանքը թուփափային զէմ՝ մայրիներու անտառին անարկու դէսին:

76. — Արա[ցաւ] [ունեցաւ],
 77. — [իւ] հեծեց [զառնօրէն],
 78. — [Գիլգամէշ զիթ]աց անոր վրայ,
 79. — [ու ըստ] կնկիդուին:
 80. — «Ո՞վ բարեկամ, ինչո՞ւ] քու աշ-քերը,
 81. — [արտա]սուքներով [ին լի].
 82. — քու [սիրուն] [այնքան վիրաւոր].
 83. — [որ կը հառալ]են [զառնօրէն]:
 84. — կնկիդու բացաւ իր բերանը],
 85. — ու ըստ Գիլգամէշին:
 86. — «Ճի՞՞մ մը, բարեկամ,
 87. — իմ նեարզներն է կաշկանդած .
 88. — բազուկներս են ուժասպառ .
 89. — ուժու է անզօր :»
 90. — Գիլգամէշ բացաւ իր բերանը,
 91. — ու ըստ կնկիդուին :

ՍԻԽՆԱԿ ԵՐՐՈՐԴ

(Հուրջ չորս տողերու լրատ մը).

96. — «[Անուանին մէջ կը բնակի] ահեղ [Քու]վայտն :
 97. — [Սպաս]նենք [վայե, ես եւ զուն]:
 98. — [Զին]կելու համար [ամէն չարիքը եր-կրէն]:
 99-102. — (Թարգմանուելու համար, չա-փազանց համուածական):
 103. — կնկիդուն բացաւ իր բերանը,
 104. — ու ըստ Գիլգամէշին:
 105. — «Հասկցայ (ասիկայ), ո՞վ իմ բա-րեկամ, երբ լեռներու վրայ,
 106. — կը գեղերէի պահարին հետ .
 107. — տառը հազար փարսախ⁴⁵ (հեռառութեամբ) կը տարածուի (?) ան-տառը⁴⁶.
 108. — [ո՞վ է ան] որ պիտի թափանցէր անոր խորը .
 109. — [Քուվա]վան՝ որուն զոչիւնն է զըր-հեղեղ - փոթորիկը .
 110. — բիրանն է հուր .
 111. — Հունչը մահ .
 112. — ինչո՞ւ կը փափաքիս⁴⁸ (արդարեւ)

(45) *Sb'w.*, Zeitschrift für Assyriologie, 1934, XLII, էջ 107, James B. Pritchard, Ancient Near . . . էջ 79.

(46) Bérô' հեռառութիւնն և ժամանակ մատ-նահազ չափ մը, միանգամայն բառ առ բառ կիրկնաման նշանակող :

(47) A. Heidel, The Gilgamesh Epic . . . էջ 35:

(48) Առաջին բրութեան չէ կարելի վերագրել

113. — այս բանը կատարել .
 114. — անհաւասար մարտ մըն է ,
 115. — Քուզավայի :
 116. — Գիլգամշը բացաւ իր բերանը ,
 117. — ու [ըս]աւ ինկիդուին :
 118. — սՄազլցիմ՝ պիտի [մայրիներու] լեռը .
 119. — [երթամ պիտի անտա] ուը .
 120-23. — (զրեթէ փճացած) .
 124. — կացին մը [լոկ թող մեր նեցուկն(?) ըլլայ] .
 125. — զուն [մացիր հոս, եթէ կ'ու զիս(?)].
 126. — ես, կ'ուզեմ եր[թալ] :
 127. — ինկիդուն բացաւ իր բերանը ,
 128. — եւ ըսաւ [Գիլգամշէ]ին :
 129. — սի՞նչպէս երթանք պիտի
 130. — [մայրիներու] անտառը .
 131. — (ս'զ) Գիլգամշէ, մար[տիկ] մըն է
 անոր դէար :
 132. — Հզօր է ան: Զի նն[չեր] երրէք:
 133. — Քուզավա
 134. — Ազագ
 135. — ան

ՍԻՒՆԱԿ ԶՈՐԾՈՐԴ

136. — Պահպանելու համար [մայրիներու անտառը] ,
 137. — [ինլիլ սահմանած է զինքը], սար-
 սափ մ'իրրեւ [մարդոց զիրիւ]:

Ասուրական բնագրի երկրորդ տախ-
 տակին հինգերորդ սիւնակին պատկանող
 հատուած մը՝ կը պարունակէ հետեւեալ
 տողերը, հրատարակուած, R. Campbell
 Thompsonի կողմէ, իր The Epic of Gilga-
 mishին մէջ, Oxford, 1930, տախտակ տառը :

1. — «Պաշտպանելու համար մայրիներու [անտառը] ,
 2. — ինլիլ սահմանած է զինքը, սարսափ
 մ'իրրեւ մահկանացուներուն .
 3. — Քուզերաբան՝ որուն զոչիւնն է ջըր-
 հեղեղ - փոթորիկը, բերանը՝ հուր,
 չունչը՝ մահ:

առ կանխումները հակատագրական երթի, որոնք
 յորդ յուզականութեան մը սարսուսովը կը թըր-
 թըրացնեն երկը. այս: այս յանկիրզեալ տողե-
 րով, զիւցազներզակ քերթողը, կը ջանայ ջուռա-
 զեցնել ուշազրութեան թափը իր ունենդիրնե-
 րուն, որոնք ծանօթ են զրայի իւրաքանչիւր
 արարին: Orientalia, XVII, 1948, էջ 52.

4. — Վաթուուն փարսախէն, կրնայ լսել ան
 վայրի կովիրն իր անտառին: Ա՞զ է
 ան որ պիտի իջնէր անոր անտառը⁴⁹,
 5. — Պահպանելու համար մայրիները, ին-
 ըլլ սահմանած է զինքը, սակաւ
 մ'իրրեւ մահկանացուներուն:
 6. — Ան որ կ'իջնէ անոր անտառը, ուկա-
 րութիւնը զինքը կը համակէ :

(հին բարեւտկան բնագիրը կը չարունակէ).

138. — Գիլգամշէ բացաւ իր բերանը,
 139. — եւ ըսաւ [ինկիդուն]ին:
 140. — սԲարեկամ'ժ, ս'զ զիր է մ[ահէն].
 141. — լոկ՝ սսոսուածները կ'ու [պիրին]
 ցմիշտ Շամաչին հետ:
 142. — զալով մարդկութեան՝ համրուած
 են անոր օրերը.
 143. — Տո՞զ է սսոկ, ինչ որ կ'ընեն (մար-
 զիկ):
 144. — Հասկէ⁵⁰ իսկ կը զարհուրիս մահէն:
 145. — Ի՞նչ է պատահած քու զօրութեան
 զիւցազնական:
 146. — Երթամ պիտի քու սաջեւէն.
 147. — քու բերանը թող ձայնէ ինձ: —
 սՄասեցի՛ր, մի՛ երկիշիր:»
 148. — երեւ իիսոմ, կիրսիս պիտի անոն
 մ'ինձ համար:
 149. — «Ենիկամ'ժ է Գիլգամշէը» (պիտի ը-
 սնե, «մարտի մեջ»)
 150. — Քո՛ւվալիսին դեմ անել:»
 151. — Իմ շառաւերդն է ձնած իմ տան մէջ:
 152. — զիւտես ամէն ինչ:
 153-156. — (Գրեթէ փճացած):
 157. — «Այսպէս կան»չելով զիս, զշոտ-
 ցուցիր իմ սիրու.
 158. — (սակայն) [պիտի իմ ձեռքը] զն[եմ]
 (անոր),
 159. — ու կուրիմ պիտի] մայրիները:
 160. — Պիտի ինձ համար յաւերժական ա-
 նուն մը կիրսի:
 161. — Բ'որեկամ, յանձնարարիմ⁵¹(?) պի-
 տի զարբիներուն:

(49) Այս տողը վերահաստատուած է, չըրա-
 տարակուած բնագրի մը վրայէն, յիշատակուած
 A. Heidelի կողմէ, The Gilgamesh Epic and Old
 Testament Parallels. Chicago, Illinois, 1949, էջ 36.

(50) Աւրուկէն:

(51) Sh're, James B. Pritchard, Ancient Near
 Eastern Texts . . . էջ 79.

162. — աղիտի ձուլեն [գէնքիր] մեր ներ-
կայութեան : ս
163. — [Յանձնաբարեցին (?)] անոնք դար-
բիններուն :
164. — Արհեստաւորները նստեցան (ու)՝
ժողով մը զումարեցին :
165. — Մեծ ուրազներ ձուլեցին :
166. — Կացիններ ձուլեցին, իւրաքանչիւ-
րը երեք տաղանդնոց⁵² :
167. — Մեծ թօւրեր ձուլեցին .
168. — շեղքերով՝ երկու տաղանդնոց,
169. — սուսերազունդերով⁵³ (?) դաստա-
պաններու վրայ (?) , իւրաքանչիւրը
երկու տաղանդնոց :
170. — սուրերուն, երեսուն մնաս
սկի իւրաքանչիւրը :
171. — Գիլգամէջն ու Էնկիդուն, իւրա-
քանչիւրը ունէր տասը տաղանդնոց
հանգերձանք մը :
172. — [Աւր]ուկի լայրաց] լրան մէջ՝ իր
հօթը նիգերով :
173. — խաժամուժը հաւաք-
ռւած էր :
174. — քառուղեան Աւրուկի
փողոցին մէջ :
175. — Գիլգամէջ ,
176. — [Երէցներն Աւրուկին] քառուղեան ,
177. — [. նոյսեցան իր առջեւ .
178. — [եւ Գիլգամէջ լսյաւ [անդնց] :
179. — ո[լսեցէք, ո՛վ երէցները բալուլ-
եան [Աւրուկի]:
180. —

ԱՆՌԻՇԱՀԱՆ ԱԲԴ. ԶՂՋԱՆԵԱՆ

(Շարունակելի՝ 8)

(52) Տաղանդ մը հաւասար էր վաթուուն «մնա-
շի» լիորի:

(53) A. Heidel, The Gilgamesh Epic . . . էջ 37.



ՊԱՏՄԱ-ԲԱՆԱՐԱՐԱԿԱՆ

ՊԱՊ ԱՐՃԱԿՈՒՆԻ

6.

Պապ Թագաւորի կեանքը եւ զործու-
նելուրինը ուսումնասիրող մեկը, մեծ սփո-
րուրեան կը մասնուի ի տես Փաւստուի ան-
ասելի ատելուրեան դեպի երիտասարդ այս
արքան: Դուն որ ապօած էիր Եղիսէկի ասն-
առածակ, մայեանդ քննամուրեան հանդէալ
Մարզպան Վասակ Միւթիի, օրունքի կը
խաճնես այն փրփերախս կատաղուրեան, ո-
րով Փաւստու իւ երաչէկ ցաման մերակ-
ները կը շոշեցնէ զժբախս եւ ողբերգական
բազաւորի զլիին:

Այս պարագան յոյժ ցաւալի է, հանգի
Պապի մասին սկզբանական միակ հայ աղ-
բիւր Փաւստու է: Ցազորդական պատմիշ-
ներ, որոնք Զորրու դարու անցելոր կը յի-
շեն, առաւել կամ նուազ շափով կը կրկնեն
Փաւստուի բածները:

Բացի հուենացիի Պատմուրեան մէջ հանի
մը տողով տուած բանկազին մեկ տեղեկու-
րեան, որ Պապի անձին եւ զործունելու-
րեան շատ մը մուր կեսերը կը բացառէ,
ինչպէս նաև կը լուծէ Փաւստուի կրոս
նենին զալսնիքը: Մեր այս զրբին մէջ ման-
րամասն կ'անդրադառնանք այդ կետին:

Որքան անպատճելիորէն յուզիչ է տե-
սնել այս անբախս Աւանկունի բազակիրը, որ
իւ հանենելք տարիքը չկրցաւ լմնցնել, աւելի
խն 1,500 տարի հայ սերունդներու համա-
րամին ենթակուում, որովհետեւ բոլոր հե-
տագայ պատմիշներ, գերեւ մինչեւ մեր օրերը,
պարզապէս կրկնեցին այն զեհենային պա-
կերը որ Փաւստու զծեց:

Անոնք չուզեցին, կամ թերեւս իւնց
մտեն իսկ շանցու, Փաւստու վկայուրինը
մանրազնին ննուրեան ենթակի, շանալ
բրբնելու Արքայի կարնութեւ բազաւորու-
րեան շշանին կատարած զործերուն դրդա-
պահանաները, կը աղասելու զանոնք, եւ
ապա իւնց ննուրեան լոյսով ի յայս եկած
նկարը բալգատելու Փաւստու ներկայացու-
ցածին հետ, որպէսի իմանան ք արդիօք
Պապ իւրապէս առանային աւելի սեւ եր:

Համեմայի է րե, անցեալ դաւերու ընքացքին, այն հայ պատմագրողները, որոնք իրենց ժամանակակից պատմութիւնը գրելով ձեկանեղ, նին դեպքերու ալ նկարագրութիւնը ներկայացնել ուզեցին ընթեցողին, պարզապես կը կենցեցին նին մտսենագիրներու պատմածները: Քննական մերձեցում, մեկնաբանել կամ վերլուծել, բարուցին անձանօք բաներ ըլլալուն, մանաւան դաւերով նուրականացած պատմագրիներու վերաբերմանը, Պապը պահուեցաւ այն դժոխային գառագելին մէջ ուր Փաւստու բանտարկեց զին:

Երիտասարդ Պապը, Փաւստուի էջերն գուրա կուզայ անուելի նրէս մը, անյուսունք քարախուած անենայուի այլասերութեան փրկերուն մէջ: Երէ ըսուածները իրաւ հն, կը զարմանա քէ ինչպէս իր ոււրշինները նոյնիսկ ամիս մը կրցած են տոկալ այս զազանին, ուր մնաց բանի մը տարիներ:

Փաւստուի ներկապնակիր երկու զայն միայն ունի. սպիտակ եւ սեւ: Սպիտակը, իշմանակ եւ երանական լուսափուծով խառնուած: Սեւը, գենենի մրուրով շատախուած:

Անոր կողմանական ոգին միմիայն աւելուրեան լարը չհնչեցնէր, այլ նոյնան եւ աւելի եռանդով փառաբանութեան փողը, երբեմ այնքան շափովանցեալ շեշով, որ ծիծաղդ կընայ շարժիլ: Ան, ան իրեն ասելի անձերը վար նետելու համար՝ իրեն սրբն փափակած խորութեամբ գահումիշ անդունդ չկրնար գտնել, ինչպէս ալ իր հաւաճներուն համար, զգիլիչ բարձրութիւն:

Զոր օրինակ, առնեն Ասորի Դասիկը Սպիտակոպոր, որ բաղզամամբ Վրանես եւ Ներսէս Կարողիկոսներու, երկրորդական գծի վրայ կուզայ, սպիտակ Փաւստու աշին անոնցմէ աւելի նրանցորդ մէկն է: Կարգան:

«Սա (Դասիկը) զարմանալի մարդ էր, մեծամեծ համեմներ եւ սպանչելիններ կը զործէր Յիսուս Քրիստուի անունով: Առանց կօրիներ հանելու ոսով բալելով զիտերու շերուն վրային կ'անցնէր, եւ ոսերը չէին քշուեր: Սպակաւուց ձևաներուն, երբ ձիւնը կը կուտակուեր լին ու ձոր, եւ ան համբորդիլ ուզէր այդ առնեն այդ լիոներու վրային, ձիւնը անմիշապիս կը հայէր, կը ցանձէր: Խոկ երբ հնորու տեղ երալ կ'ուզէր, առանց իր կողմէ որեւէ նիզի, փալլակի նման կը պահաւ եւ կարծես բռչելով ան-

միջապէս ինեղինքը կը զտէր իր ուզած տեղը: Ան մեսելներ կը յարուցանէր, հիւանդներ կը բժէկէր, եւ զեր առնեցնէ աւելի հօաններ ու սպանչելիններ կը զործէր, որ նոյնիսկ զրոյ նկարագրել կարելի չէ»:

Եւ Դասիկը մինակը չէ: Հեղինակը կը յիշաս միէ բանի մը անտարտաբնակ միանձնակացներ, որոնց իւրաքանչիւրին համար նրանայատում բաներ կը գրէ: Զրի վրայ բայել իրեն համար մուտառու նրապոյ մը ունեցած ըլլալու է: Շադիսա անունով անապատական ալ Դասիկի պէս շրեաւ վրայ կը բայէ առանց ոսերը քշիլու: Անոր ամենօրեայ ընկերները առ իւծներն են, եւ աւելի բան բան առ իւծ միւս իր հետ կը համ բողեն, եւալն:

7.

Այժմ կարգանք մէկ երկու նմոյց Փաւստուի բանակներն Պապ Թագաւորի մասին:

Կործես վախուալով որ ընթեցողը անուշադիր կընայ ըլլալ, Պատմութեան ընթացքն երկու տարբեր տեղ, Գ. Գիրք 44րդ Գլուխ, եւ Ե. Գիրք 22րդ Գլուխ, կը յատկացնէ Պապին: Թագաւորի զործերու մասին ուրիշ զլուխներու մէջ ալ յիշատակութիւններ տաս ունի, բայց վերայիշեալ երկու զլուխներու մէջ մարդի է որ կը ներկայացնէ:

44րդ Գլուխ.

«Եթ մայր զայն ծնու, որովհետեւ անօրէն մարդ էր եւ Ասունձէն բնու վախ չուներ, մայր զայն դիւերուն նուիրեց, եւ բազմարի վեւեր մասունկին մէջ բնակեցան եւ զինք կը վատէին իրենց ուզածնուն պէս: Ան սնաւ, մեծցաւ եւ մեղեր զործեց, ինչպէս, պոռնիութիւն, պիղծ առուազիսութիւն, անասնազիսութիւն եւ զարելի, զարելի զործեր, բայց մանուանդ արուազիսութիւն: Ասոնցնէ զայ իննեն ալ ուրիշներու կ'իզանար, եւ այսպէս զարելի զործեր մէջ բաւարած էր:

«Անզամ մը մայր անոր արուազիսութիւն իմանալուն, չկրնալով այդ փատանուն խայտանակութեան համբերել, որդուոյն սենեկապնին պատութեց որ եթ ան պղծութեան համար մարդ կը պահանջէ, զինքը ներս կանչի: Եթ պատանի Պապ անկողին մտնենով մարդ ուզեց պղծութեան համար, մայրը ներս մաւ եւ զաւկին առաջ նաստ:

Պատահնի սկսու ճշալ եւ բառ մօրը. «Դնա՛ այսեղեն, ոռովնեսեւ կը խորովիմ, կ'այրիմ, կը պայրիմ, երե այսեղեն չերքաս»: Իսկ մօյր բառ. «Ես այսեղեն զուր չեմ երքար, չեմ երքար»: Իսկ Պապ ալ աւելի կը սասկացներ իր ճիշը եւ փայնառունքը:

«Իսկ մայր նայեցաւ եւ աշենով տեսաւ որ սպիտակ օձեր պատեր էին բազմոցի առելու եւ կը փարրուէին պատահի Պապին, մինչ ան պառկած անկողնեն կը ճշար եւ կը պահանջէր այն պատահները որոնց նես պղծութիւն կ'ըներ: Մայրը այս տեսնելով յիշեց քե որու նուիրած եւ իր զաւակը ծնած ժամանակ: Հասկցաւ քե այն դեւերն էին, որոնք օձերու կերպարանով իր որդուոյն կը փարրուէին: Արտառւելով բառ. «Վայ ինձի, որդեակա, ես չեմ զիսեր որ կը տանջուիիր: Վեր երաւ եւ այսեղեն հնացաւ, որպէսզի Պապ իր ցանկութիւնը յազեցնէ:»

«Ես այսպիս գեւերով դեկավարուած, այսպիսի զործերու անձնառու եղած էր Արշակի որդին Պապ իր կեանքի բոլոր բնացին, մինչեւ բազաւութեան հասնիլը, մինչեւ իր մահը»:

Այժմ տեսնեն 22րդ Դուխը.

«Իսկ Պապ Բազաւորը, երբ դեռ նորածին երեխայ էր, իր անօրէն մայրը Փառանձնակ զինի դեւերուն նուիրեց, ուստի ան զպայութենեն ի վեր դեւերով լիցուն էր: Առվինեսեւ ան միշտ դեւերու կամքը կը կատարէ, ուստի չեր ուզեր բժշկուիլ, այլ միշտ իր անձը կը փարմեցներ դեւերու, եւ դեւերը կախարդութեամբ կ'երեւէին անոր վայ, եւ ամէն մարդ բաց աշխով կը տեսներ գեւեր անոր վայ: Առվինեսեւ երբ մարդիկ ամէն որ կուզային բազաւորը ուզունելու, կը տեսնին որ դեւերը օձերու կերպարանով զուր կուզային Պապ բազաւորի ծագէն եւ կը փարրուէին անոր ուսերու: Բոյս տեսնողները կը փախնային մօր երալ, իսկ այլ մարդկանց պատախանելով կ'ըսէր. «Մի փախնաք, անոնք իմա են»: Ես ամէն մարդ ամէն մամանակ այսպիսի կերպարաններ կը տեսնին անոր վայ:

«Անոր մէջ մեծ բանակութեամբ դեւեր բոյն դրած էին, որոնք միշտ կ'երեւէին այն մարդկանց որոնք բազաւորին տեսնելու կու զային: Բայց երբ ներակա Հայրապետ կամ իսկ սուրբ կախսկոպոսը բազաւորի մօր կուզային՝ դեւերը կը չանալին, անեւելուր:

Կ'ըլլային: Եւ Պապ բազաւորը պղծութեան մէջ կը բաւակէր, երեմն ինք եզ կը զառնաւ եւ իրեն ընութեան կը յանձնէր, երեմն ուրիշ առունենք եզ զարձնելով, անոնց նես կը խոսնակուէր, երեմն ալ անասուններու նես խանակութիւն կ'ընէր: Եւ այսպէս իր կեանքի բոլոր օրերուն ան կը կառավարուէր գեւերով, որոնք իր մէջ կը բնակին:

8.

Երբ բազաւորին — ուրեւ բազաւորի — անձը եւ նկարագիրը այսին ասմանկեցուցիչ գոյնով կը ներկայացուի, ապազայ պատմագիր մը դէմ առ դէմ կը զնուի առ զդուարին հարցին: Արդիօք բազաւորին աւարքները՝ անյուսօտէն խարաւեալ նկարագիր մը անխորհուրդ եւ յանկարծական ջղագուր պառքիումներու օրդիւնն են, երե ոչ, նակառակ իր անձի մասին տռուած վկայութեան, բազաւորը պետական որոս հաղաքականութիւններին մը կամ ծրագիր մը որդիգրած էր, եւ իր առած արմատական հայերը այդ ծրագիրը ի կատար հանելու համար եղած ձեռնուրկներ էին:

Երեւ, յիս մաներաման բննութեան, եղրակացնեն քե առաջինն է, ուրեմն զարծենիս բազալիի զարանի մը նես է, որուն ներկային նկարագիրը կը յայնուի իր կատարած զործերուն մէջ տամաբանական կապ ու նպաստի բացարձակ չգոյութենեն եւ անոնց անբացատելի կարծանարար կամայականութենեն:

Հապա երեւ մասկուած ծրագրի մը բելացրած արարքներն են, այն տան վսահաբար կենակի համօզուիլ քե, պատմիչին կատարի եւ մօլեռանդ արտայայտութիւնները անհատական կամ կուսակցական ատելութեան արդիւնն են: Նետելաբար իր վկայութիւնը ուսումնախռով պարտի չափազանց զգոյն ըլլալ, կառադակելու իննախնդիր պատմութիւնը, փերլուծելու, եւ բուլածները բաղդատելու բոլոր յարակից պարագաներու լոյսին տակ, պարագաներու ուսուցմէ ուսանէ նոյն իննի միեւնոյն պատմիչի գրութեանց մէջ կենակ գտնուիլ, կամ ուրիշ ազբիւններու: Եւ ուրպէս նետելանք իր բննութեան, ի հարկին, ինչ ինչ մասեր անոր վկայութենեն փախելու կամ բոլորովին անեսելու:

Փաւասու, որ մեծ ախորժակով ընթե-

ցողին կը ներկայացնէ. Պապ Թագաւորին այս սարսափազդու նեհային պատկերը, կը սանձ իր գրքուած եռանդը եւ բոլորովին կը դժկամակի մեզի յայտնելու թէ զեռափ Արքան սամանվեց տարեկանին արդէն ամուսնացած էր Զարմանդուխս իշխանունիին նես, եւ նաև տարեկան չեղած երկու մանչ զաւակներու նայր երլ։ Հե՞ որ երիտասարդ Պապի մանէն նազիւ տա տարի վերջ իր երկու զաւակները, երկումն ալ ամուսնացած, երկու Հայաստաններու քաղաւորներ կ'ըլլան, բայց միեւնոյն Փաւստոսին։

Խակ երկ փորձուխս եւ Փաւստոսին նաւցընս քէ Պապ Ե՞րբ կը գործէր այդ անպատմելի մեղերը, ուսոն կը յիշէ իր գրին մէջ, «Պոռնկուրիւն, պիղծ արուագիտուրիւն, անասագիտուրիւն», եւ զարելի, զարելի գործեր, բայց մանաւանդ արուագիտուրիւն»։ Ե՞րբ է որ Պապին մայրը անոր արուագիտուրիւնը իմանալուն, կը պատուիրէ ուղւոյն սենեկապանին, որ երբ Պապ բայց սովորութեան մարդ ուզէ պիղծուրեան նամար, մայրը ներս կանչէ։ Պիտի տեսնս քէ նենոս պատմագիրը կամ պիտի տուարի եւ կամ աւելի ջայնացած ենզի ալ բաժին նանք իր նախատինի նեղեղին։

Խնչո՞ւ։

Պապ Թագաւորի կեանին զլսաւոր բուտիկանները ծանօթ են։ Քանիներէ տարիքը շրոյուած սպանեցին զինք։ Հազիւ տա տարեկանին պատանդ դրկուեցաւ Հռոմեական Կայսեր։ Հռո Փաւստոսի գրին մակերեսային նննուրիւնն իսկ մեզի յունեսու կը դարձնէ իր նմանաշխատուրեան մասին։

Տեսնե՞ն։

Արովինետեւ Փաւստոս կը յիշէ Պապի մայրը, ուրեմն Պապ այդ պիղծ արարէներուն անձնառու կ'ըլլար տա տարեկանին առաջ։ Քանզի մայրը, — այս պարագային որ մէկն ալ նամարես, Օլիմբիան կամ Փառանձնմը —, մանուկին նես չեր տա տարեկանին վերջ։ Բայ միեւնոյն Փաւստոսի, Օլիմբիան արդէն մեռած էր, իսկ Փառանձնմ Հայաստան մնաց եւ ոչ քէ մանուկին նես զնաց Պոլիս։ Երկ Փաւստոս բաել կ'ուզէ քէ Պապ տանիօթ տարեկանին Հայաստան վերագառնալին վերջ ի գործ կը դներ այդ զարելի արարէները, մայրը (այս անգամ Փառանձնմ) արդէն զոհ զացած էր Շապուհ Թագաւորի վեհժինդրութեան։

Կողմնակցական անհաւա կրով բարաւոն պատմիչի շարադրած սոյն սողերը դաւրով ընդունուեցան որպէս անվիճնի նրա մարտուրիւն։ Եւ նետազայ պատմագրողներ շարունակեցին իրենց ընթեցողներուն ներկայացնել երիտասարդ Արքայի այս սարսափելի պատկերը։

Սակայն մենի Պապի ուրիշ մէկ պատկերը ունինք, ուսուած իրեն իսկ ժամանակակից օսարազդի պատմիչ Ամմիանոս Մարկինինսկ։ Եւ սա բոլորովին տարբեր Փաւստոսներ։

Օրմանեան Արքեպիսկոպոս իր Աշխարհապահ մէջ կ'ըսէ քէ լատին նեղինակը աւելի արդար է զեսի Պապը, բայ մեր ազգային պատմիչները։ Բայց մանեամանուրիններու չմնեն, եւ Փաւստոսը կը տարբել նանդերձ իր չափազանցուրիւններուն նամար, Պապի մասին կը զլանայ առ նախատուր բացարուրիւն, բայց բաել քէ Պապ Թագաւոր Ներսէ Կարողիկոսը շրունաւուց, նման արարք Պապի խառնուածին դէմ ըլլալով։

9.

Երիտասարդ Պապին պատմուրիւնը, նակառակ անոր կարենել բազաւորութեան, նազիւ եօր տարի, արժանի է ուսումնասիրութեան եւ յոյժ կարենու այն տեսակէն, որ նոր լոյս մը կը սփռէ իր ժամանակաշրջանի Հայաստանի ներքին իրազանդուրիւններու վրայ, քէ բազաւորան եւ քէ նեղեղեցական մարզի մէջ։

Նախարարներու նեղոնետէ տեսուող կեղունախոյա ձգումները, ուսոն կ'արտայայտուին մէկ կողմէ ազգամիջեան կոյիներով, միւս կողմէ ալ ազսամբական փորձերով Արքակունի դարաւոր նարսուրեան դէմ։ Ցեղոյ արագործն անող Կարողիկոսական նեղինակութեան, որպէս նոր ազդակ մը նայ պետական կեանի մէջ, յարուցած բարդուրիւնները։ Վերջապէս նայ բազաւորներու մատասնջուրիւնը ի տես իրենց արքայական գորութեան շատումին, եւ անոնցմէ մէկ խնիին ձեռք առած միջոցները զահը փրկելու բայայումէ, Չորրորդ դարու նայ պատմութիւնը կը դարձնեն յոյժ նետարքերական եւ յուղումնալի։

Խակ այս իրար խաչաձեւող ներքին պայտաները, ա'լ աւելի կնճոռուած արտադի

ՄԵՏԵՆԱԳՐԱԿԱՆԽՐԱՏ ԺԱՄԱԿԱՐԳՈՒԹԵԱՆՑ

ԳՐ. ԽԱՎԹԵՑԻ ՇԵՐԵՆԵՑ

Եթաք ժամանակագուրեանց, աղաւրից եւ ծննդուրեանց, հասարակաց եւ առանձնաւրեան, ի Գրիգոր Վարդապետ:

Նախ պարտ է աստուածամիրաց ըստանալ հաւատոս ուզիլու, որ ի սուրբ գիրս դրեալ կայ սուրբ հարցն. զի ամենայն հագեւոր բարեաց հրմեն դաւանութիւն է յնսուած ճշմարիտ և ի տնաւրէնութիւն թրիս-

տոսի, որով փրկեցաքն, և ապա աղաւրից հոգ սուանալ:

Եւ մեք պարտիմք զփափաք խնդրոյդ ձեր լնուլ, զոր ի սուրբ և ի հոգեկիր արանց սահմանեալ կայ: Զի աւելորդ է ինձ ի զիրա նոցին բան յօդել, բայց զնոցին սոսացուք համար աւտարար:

Անաւթն ընտրութեան Պաւղոս հրամայէ աղաւրիլ առանց բարկութեան և երկմուռթեան. և թէ լեզուաւ կամ յազգութս հոգիս անպատուզ լինի, և ոչինչ աւկայիմ: Վասն որոյ զե բանս մտաւք ընտրեցի, քանի զբազում բանս լեզուաւք:

Եւ Տէրն հրամայէ չլինել շատախաւ յաղաւթեն, և այս ոչ թէ զբազում աղաւթեն արգելու, քանզի և ինքն զզի-

վանկներէ, կարծես իրենց զագաբնակեսին կը հասնին Պապ Թագաւորի օրով:

Հակառակ իր երիտասարդ տարիին, Պապ՝ Արքակունիներու երեխնի միանինեան նեղինակուրիւնը վերանասանուած տեսնելու սեւեւուն մեխով, փորձեց եւ ջանաց, հաստակամ յամսուուրեամբ շարունակելու այս պայքարը, որուն մեջ իր հայրը Արքակ կը միւնաւէ ի զին նոյնիսկ արիւնակի բախումներու հայ մեծամեծ իշխաններու մեջ:

Պապ պիտի թնդարձակէր պայքարի հակար աւելի հան իր հայրը: Եւ վերջ ի վերջոյ, ասցող կոռուի համարած մոյեանդուրինը պիտի մոլու իր հակառակուրդները, հայ եւ օսու, դաւելու երիտասարդ Արքայի կեանին դեմ, ու այսպէս իր եղեական վախճանով ալ պայքար պիտի կորսնցներ իր բարիք:

Պապ սրառուց վերջին հաջարի խոյանքն եւ բազաւուական մահամերձ հարասուրեան մը: Խեմով կը վերջանար Արքակունիներու կեղունական հօգոր բազաւուրեան ի խնդիր զորձ դրած յուսահատական, տագնապակի հակա փորձը: Իրեն յաջորդող Արքակունի բազաւուներ, արտաքին բազակալունուրեան մեջ արդէն ենթակայ Սահանեան արքունիքի, իսկ ներին նակասի վրայ այլեւս առաւելապէս Լուսաւուչի թնանիքի վերջին կորովի կարողիկուսն, Սահակ Պարքեւն, եւ անոր հաւատարիմ գործակից նախարարներէն

պիտի սանային նրահանգ եւ ուղղուրիւն, մինչեւ այս օրը երբ հնագարեան պատկառեի այս արքայական հարասուրինը, ծերու հազարդ Սահակի նրգերուն հակառակ, կը մեռներ, կարծես անոր բազուկներուն մէջ:

Պապի իրական ողբերգուրիւնը, ոչ թէ իր բասմելի վայրագուրեամբ սպանուիլին եր, այլ կուսակցանու կրէն կլանուած պասմիչի մը ելոյքը, զմբախ Արքայի անհատականութիւնը պարունակու բունալից մոււուզ մը որ զարեւ տեւած է:

Արդար է որ մեկդի վանենիք մոււը, ջանանիք ծանօթանալ Պապի ժամանակաշրջանին եւ անոր անձին, իր առաւելուրիւններով եւ պակասուրիւններով:

Տարիներ առաջ, պարբեական մամուլի մեջ երեւցած յօդուածներ Արքակ Բ. եւ Պապ բազաւուներու մասին կը պարունակէն կազ մը ժամանակագրական վեկաներ: Ներկայ աշխատուրիւնն սիմնուին կը արբարէ զանոնք, արդիւնիք յաւելեալ պրացումներու:

Չորրորդ զարը նայ պատմուրեան ամենանակատագրական մէկ զարն է, որու մանրամասն եւ թնդարձակ պատմուրիւնը, ի մեծ ողբերգուրիւն հայ պատմագրուրեան, զեռ գրի առնուած չէ:

Այդ պատմուրեան զօնք հանի մը կօբերաւ ծանօթանալու փորձն է որ կը կասարենի մեր այս զործով:

ՀՐԱՄԱԴ. Ք. ԱՐՄԵՆ

չերն ի գլուխ հանէր յաղաւթսն Աստուծոյ, մեզ ի խրատ, և դարձեալ թէ յամենայն ժամ արարէք աղաւթս, այլ զվարյապարն, և զմարմնաւորն, և զանցաւոր խնդիրն արգելցէ, որ լեզուաւն է միայն առանց մտաց:

Եւ աղաւթից ուսուցանելն անհնար է, բայց թէ ի փորձոյ ուսցի. և կարի աշխաւտութեան պէտք է և արտասուաց՝ առնուլ զշնորհս աղաւթից: Քանզի յերկուց է մարդս իմանալի և զգալի, պարտ է յորժամ աղաւթել կամիցին մտաւք առ Աստուած վերանալ, և մարմինս՝ մտացն իր[ր]ն հովանի մարմնոյ ունել. յորժամ սա անդ ի յոտն կայ, որ է իմանալի միտքս, մարմինս ասոտ. և յորժամ նա անդ զձեռն ամբանայ՝ սա ընդ նմին. և երբ նա խռուսի, և սա. քանզի ընդ մտացն պարտ է զմարմինն շարժել, և զամենայն ինչ որ մարմինն առանց մտացն առնէ՝ շտափաւսութիւն է և լեզուաւ աղաւթել. քանզի իմանալի է Աստուած, և զիմանալի մտացն աղաւթելն ինդրէ:

Զոր աւրինակ եթէ ոք առաջի իշխանի կացեալ՝ թէ ոչ զմիտսն յամենայն զգայութեանց յինքն ամփոփեալ խաւսեցի, փոխանակ պարզեւս առնելոյն՝ անարգի. ապաքանիւան առաւել առաջի Աստուծոյ կացեալ պարտիմք զգուշութեամբ խաւսել, զի մի՛ փոխանակ պարզեւացն զատիմք:

Եախս և առաջին զայս զիտեա, զի պահպանութիւն կայ յիստուծոյ առ մեզ առաւել ի քունն քան յարթնութեանն, որպէս պատմի ի Սուրբ Գիրու Բայց յորժամ արթնանամք խնդրէ ի մէնջ աղաւթիւք գոհանալ զանցեալն որ ամբողջ մնաց, և զառաջակայն զգուշանալ աղաւթիւք, ըստ Տեառն հրամանին. յաղաւթս կացէք չանկանել ի փորձութիւն:

Յորժամ հոգեւոր փողն հարկանի, և դու արթնանաս, իսկ և իսկ կնքեա զքեզ նշանաւ խաչին, յիշելով զԱմենասուրր Երրորդութիւնն, զի մի՛ զատարկ գտեալ զքեզ չարին՝ ծուլութիւն կամ այլ ինչ տկարութիւն զիցէ ի քեզ. այլ դու քաջապէս արթացեալ զինեա զքեզ:

Զոր աւրինակ յորժամ մարմնաւոր պատերազմին փողն հարկանի, քաջքն և պատերազմաւղքն արիանան և պնդին, իսկ թոյլքն և վատքն լքանին, տրտմին և թունան. և նոքա ոչ միայն զինքեանս, այլ

և ընկերացն լինին զաւրացիզն. հոյնպէս և սոքա՝ անձանց և այլոցն լինին յաւզուա:

Եւ յարուցեալ՝ աղաւթելով երթիցիս, և թէ ասես՝ ի՞նչ ասեմ այլ ինչ քան թէ զկարգեալ աղաւթսն, որ առաջի կայ, քանզի ամենայն խորհրդագով են, և Հոգութի Արրագ կարգած զպիտոյն հոգւոյն և մարմնոյ:

ԶՏէր եթէ չըթունոն սկսեալ՝ ասելով գնասցես, յորժամ ի տեղի աղաւթիցին հասցես՝ յատեանն զ ծունը կրկնեա, և յորժամ մտանես ի զատն, զ անդ կրկնեա, և զսկսեալ աղաւթսն մի՛ թողցես մինչ առ զաւրինեա Տէրն:

Եւ թէ զիշերն կարգ լինի հանդիպել, յորժամ զարթնուցուու՝ կնքեա զքեզ, բայց մի՛ աղաւթեսցես, այլ միայն Տէր ոզորմեա ասելով անդպար մինչ ի ժամատունն. և արտասուաց չանք զիր և յորժամ առ Աստուած չափ զիր և յորժամ առ Աստուած, խոսովանեա և յայնժամ համարձակ աղաւթեա:

Եւ յորժամ զհասարակացն սկսանին ի Տէր եթէ չըթունոն, ամէն փօխի զ ծունը, և ի Տէր ոզորմեայքն լման ծունը, և յամենայն աղաւթից զճարն ծունը:

Ի սազմոսն ամենայն զուրդայի զ ծունը, Ալէլուին և Թագաւորին ոչ:

Ի ժամ զրոցն աղաւեմ աղաւեմ, ամենայնիւ զգաստացիր, և բաց զականիսդ ներքին. և մի՛ քնոյ և ծուլութեան տացես զքեզ, զի մի՛ անմասն մնացես ի բանիցն աստուածայնոց, և կամ թէ ի որրոցն ճգանցն, որպէս և է ոմանց կուրութիւն և համրութիւն մտաց:

Յորժամ Հարցն ասի ամէն տան ծունը, և գործատանցն ոչ: Մեծացուցէին և Աղորմեային ծունը, և Տէր յերկնիցն ոչ:

Փառք ի բարձունսն կարի անիւ և չիրմի սիրով կաց՝ յատեանն երթալով. զի յայս տեղւոջ հանապազ չնորհս առ Աստուած երկիւղածաց իւրոց:

Բայց ի միաշարաթ զիշերն առաւել զգուշութեամբ պարա է աղաւթել. յոտնիացութեամբ թէ կարող լինել յերեկոյեա հսկմամբ, և թէ ոչ՝ փոքր մի՛ հանդիսան տալով մարմնոյն. զի պարզ մտաւք յառաւտուն և ի պատարացն ժամանեցէ: Զի ոմանք տրտմին, տժգմին և յաւրանջեն, զուր աշխատին և ոչ առնուն վարձու, զի խարէութեամբ և ոչ սիրով կան յաղաւթս:

Ոմն ի սրբոցն ասաց, թէ ի միաշար-

թւոջ աւուրին, յարձակման զիշերային հըսկաններ, տեսանէի զԲրիստոս յատենի յաթռո փառաց նստեալ, և պարզեւ բաժանէր. որ յերեկոյէն էր աշխատել՝ ոսկի տայր. և որ ի մէջ զիշերին՝ արծաթ, և որ յատեւաւտին՝ պղինձ, կիսոց ոչ ինչ։ Եւ զայտ առէր, թէ զշարաթաւն հոգեւոր պարզեւ՝ ի կիշրակի առնաւն երկիւղիւ աղաւեթաւզքն։

Եւ զարձեալ առէր թէ յորժամ զնշան խաչին յերես կերպարանէի, տեսանէի իրարե զլոյտ յաւզս վերանայր, և զիսւարացին գունդն ցրէր։ Վասն որոյ պարտ է զամենայն զգայտրանս սովու պարսպել։

Եւ որժամ յառանձնականն ժամանես, կնքեա զքեզ ասելով. Հայր Առւրը Ասուուած ճշմարիտ, սրբեա զմիտոս իմ. Արդիդ Սուրբ Աստուած ճշմարիտ, սրբեա զմարմին իմ. Հոգի Սուրբ Աստուած ճշմարիտ, սրբեա զողի իմ. Ամէնօրհնեալ Սուրբ Երրորդութիւն, սրբեա զզայութիւնն իմ, և չորհնեա ինձ ի հաճոյս քեզ աղաւեթել։

Եւ ի Հարցնէն սկսեալ մինչև զԱրեւագային վճարեա՝ ասա քարոզիւքն և աղաւթանովքն, զի յոյժ խորհրդիւ են եղեալ, մի՛ ծանր թուեսցի. զի թէ չափես՝ կէս կանոնի չափ չէ։ Եւ թէ կամրիս սազմոս ասել, զանցի ժամուն զիշերին յորժամ զաւրհնեայն ետուն և զու թողեր անար սկսիր։ Եւ յամենայն առանձնական սազմոսի, յամենայն զորդայ զլուխ պազատանս արտացես, զի սազմոսին չէ՛ ամբապէս աղաւեթել, այլ միայն զի հաւաքեսցի միտքն ի ցնորմանէ. և ծունը սազմոսին որպէս և զրեցաւ։

Երրորդ ժամուն զիւր սազմոսն և զքարոզն և զաղաւեթսն որ պահոցն կու ասեն. յամենայն աւը պարտ է ասել, զի խորհրդով է և քրիստոսագիր աւանդ. նոյնպէս և զից ժամուն յիւր ժամն; և զինն ժամուն յիւրն։

Իսկ ի ժամ պատարագին յեկեղեցւոյն ի դուրս մի՛ կենար ծուլութեամբ, բայց թէ իրք լինի հանգիպիլ. զի ամենայն աղաւթից ժամանակ գերազոյն է, բայց այս կարի սարսափման. զի այժմ բա՛ց են զրունք ողորմութիւն, և բաշխի առատապէս պարզուողացն յուսով և արտասուաւք. թէ ԱՄՔ պատարագին՝ զու պաշտան տար և աղաւեթեա անիւ, և մի՛ անյուսարար հեռանար, չգիտելով զշահ աւգտին, և մի՛ աներկւուղարար մերձենար, զի մի՛ զատաստան արտացես անձին։

Եւ թէ կարես՝ յառաջ քան զզիշերային ժամն աղաւեթեա արտասուաւք. քանզի սուրբ զարգապեան թումայ այսոյէս էր անհմանել. բայց մեք ի կամս ապաստան արարաք. Այլ յառաջին ժամէն մինչեւ պատարացես մի՛ յոք խաւուսցիս, և մի՛ ննչեցես, կամ այլ ծուլութեան տացես զքեզ, այլ զհասարակաց և զառանձինն արի և արտասուաւք արտացես։ Եւ ի ժամ խորհրդոյն զինչ առացից, ահա զիտութեան և ընտրութեան ժամանակ, սարսափման, ըգձից, արտասուաց, յուսոյ և հաւատոյ, զի մի՛ կենացն զեղ՝ մահու լեալ զատեցէ։ Մի՛ տղիտութեամբ և աղաւեզի խորհրդով, մի՛ ի հարկէ կամ մարզահանութեամբ, մի՛ յազագս աղաւութեան, այլ բազում զզու չութեամբ սրպէս զրեցաւզ՝ պատարացեա զԲրիստոս, յազագս անձինդ և ամենայն աշխարհի։ Մի՛ տղիտութեամբ միոյ մեսէն լոյ տացես և զկենդանիս՝ և զայլս զրկեսցես։ Զի պատարագն կենդանեաց է առաւել՝ քան մեսէնոց, որպէս բանք պատարագին ուսուցանեն, և այն՝ յայս և հաւատունողաց է, և ո՛չ որ զրամ առյ ինչ։

Դարձեալ պարտ է զիտել թէ ո՞ր բան ի Հայր է, կամ ո՞ր յԱրդի. կամ ո՞ր ի Հուգին. և թէ մինչև ցո՞ր վայր աւբրինակ է, և կամ ցո՞ր վայր ճշմարտութիւն. զամնզի գործ աստուածային է. զանց արտացես զերկը[ր]աւորաւքս, նա և զերկնաւորաւքն ես, առաջի Հաւը կալով, ի զիրկս ունելով զԱրգին իրը թէ ասելով. Աստուած Հայր, հայեաց ի սորտ պատահալ կողս և ի տեղիս բենեացցն. և զի Աստուած ճշմարիտ մարդ եղեւ և աղաւեաց զմարդկային բնութիւնս ի գժօխոց, ի մեղաց, և ի զիւաց։

Ահա, եղբայր, ասոի ուսիր զիորհրդոցս զաւրութիւնն, զի ի մասանցն մի բան բաւական է զբազում իմանալ։ Մի՛ շատ, զի մի՛ արուեստ լիցի. յամենայն շարաթ մի աւը բաւական է։ Եւ յիտ պատարգին զաւանձին կարգն մի՛ թողուլ զամենայն ժամու կարգեալսն, և մի՛ զատարկութեան տալ զքեզ, և ո՛չ բնաւ ննջել, զի պիղձ է և ախտային. կարգա՛, ձեռազործ արա, բայց մի՛ խարիս ի գործոյն կամ ի կարգալոյն, և զաղաւեթից ժամանակն խափաներ, կարծելով թէ այս այլ աղաւեթք է. զի կարգալն աւսուցիչ է, և աղաւեթքն զործ, և ձեռազործն ծուլութեան և դա-

տարկութեան խափանիչ : Թէ աղաւթեա առանց կարգալոյ՝ աղիսութիւն է և անբանութիւն, և չէ ընդունելի . և թէ միայն կարդա առանց աղաւթից՝ ծուլութիւն է և անհաւանութիւն, զի ոչ հաւատա զրոցդ գոր կարգաս, զի ամենայն զիրք՝ յիս զիտութեան, և զաղաւթեին և զարութիւնն անձինն առեն: Եւ յորդամ յինն ժամե աղաւթեան կերակոր ճաշակէ, զի ի Զատկէն մինչ ի մաշն այս է ժամ ճաշակելոյ, զի միծ է աւրեն, և ի մաշն յետոյ ի մատնել արեգականն:

Եւ ի ճաշակեին ահիւ լիցի և զահութեամբ, զի ի Տեանէ աւանդեցաւ, առեալ զանցն գոնցաւ, զ անգամ աւրհնեա, առզմու և քարոզ՝ որպէս կարգեալ է, յառաջն Առըր զերբրդութիւնն, ապա զնչան տէրունական, և զինի ճաշակմանն զԱռըր զԱստուածածինն, և նովառ զիրք միածինն, զի այսպէս առեն ի Թեղենիս, և Առըր Անտուին և այլ Առըր Հայրքն, մբ ծունդը կրկնէին յառաջ քան զաշելն, և զինի նոյնպէս:

Ցերեկոյին ժամե խոնարհեցայ ծնդրով, ապրեցոյին՝ ո՛չ . Համբարձին ծնդրով, և սաղման փոխերն բնաւն ծնդրով, և ամենայն աղաւթից վերջ ծունդը որպէս զրեցաւ :

Կաղաղականին և ի քնայն ժամե՝ բազում աղաւթից, ծնդրոց և աշխատաւթեան պէտք է, զի խաւարայինքն ի զիշերի բազում ցնորք յարուցանեն, որպէս Տէրն առէ, եթէ ոք զնայ զիշերի՝ զայթազդի, եթէ լոյս աղաւթից չունիցի ընդ իւր, Բայց զայ ինձ, թէ մեք քանի զանդազանաւք աղաւթեամք, քանս որոյ ի քունն բազում դառնութեամբ հանցիպիմք:

Աղաշեմ գասն Տեան, մի՛ շտապազ, մի՛ ծայրատ, և մի՛ ծուլութեամբ, զի մի՛ չարն անպատշաճ խորհուրդ տնկեցն ի մեզ կամ զործ, և մի՛ մահու սպասեցէ անպատրաստ գտեալ զմեզ, կամ զիւահարութեան կարծին տացէ, այլ աղաւթեա երկիւղի, և հնարեա արտասուաց, և զարորին Առուած յաւզնութիւն կոչեա, և առանց Աւետարանի մի՛ ննջեր, թէ զրով թէ ի բերան, և զդ կողմն տանն, զառաստազն և զատակն կնքեա նշանաւ խաչին, և զմիսոզ և զզայւութիւնս ի սէր Տեան բիւնեա, և աներկիւղ ննջեա, ի փառս նորու որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն:

Հայս. Ն. ԵՊԱ. ԾՈՎԱԿՈՒՆ
Հետ. Թ. 343

ՊԱՊԵՍԻՆԵՐԱՐԱԿԱՆ

ՄԵՌԵԱԼ ԾՈՎԸ

1. — Պատմութիւնը . — 2. — Խազմութիւնը . — 3. — Խուաւեկութիւնը և ուսումնասիրութիւնը . — 4. — Մեռեալ ծովն օրջակայ Ս. Գրական վայրեր :

1. — Պատմութիւնը — Ս. Գրքին մէջ, այս ծովուն առաջին յիշտատակութեան կը հանգիպինք նահապետական շրջանին, Առ զում և Գամոր քազաքներու կործանման ժամանակ: Այս ծովը, որ երկրագունադին ամենին ցած մակարդակին վրայ կը զրոնըւի, քանի մը յատկանշական անուններով յորդորչուած է պատմութեան մէջ, սպական իր բան և Ս. Գրական անունն է Աղի ծով կամ Արագայի ծով (Յորդանանի հովտին հարաւային վերջամասը) կամ Արեւելեան ծով, Աղամից ծով, Ան . սի ձարն աղի, որ է ծով աղամից (ան' օ Մննդ, ԺԴ. 4, 10, Թիւք Լ. 3, Բ. Օր. Գ. 17, Յնու Գ. 16, և այլն):

Յագսիփս պատմազիր Ասփալտիայ ծով կը կոչէ զայն, թերեւս նկատի աննենալով անոր կարեայ և կալչուն հանգամանքը, Այժմու զործածական անունն է Ղովտի ծով (Պահըր-էլ-Առթ) որ՝ Արրահամ նահապետին հօրեղբօրօրդի Ղովտի անունը կ'ողեկչէ, կը կոչուի նաև (Պահըր-էլ-Միլիթ) Մեռեալ ծով:

Մեռեալ ծովուն անուան և յիշտատիւթեան կը հանգիպինք նաև Հելլեն զրականութեան մէջ Պաւսանիսոսի^(*) և Գաղիսոսի կամ Կալիկենի^(**) զործերուն մէջ:

Այս ծովը ընդհանրապէս քիչ նաւարկելի եղած է, նկատի անենալով ջուրերուն

(*) Պաւսանիսոս, յոյն անուանի աշխահնազիր և պատմազիր հեղինակ մըն էր Բ. զար 8. Ք.ի., որ Յունատանին մասին Աւզազիրք մը զրած է, ուր Յունատանին մէջ զանուազ հնութիւններու և նին ու կարեայ յիշտատակարաններու մասին կարեար տեղեկութիւններ կան:

(**) Գաղիսոս կամ Կալիկեն (Galen). յոյն երեւելի և աշխարահնաչակ մարզակազմագէտ մըն էր (Յ. Ք. 131-210), որ մարզակազմութեան մէջ կարեար զիւտեր կատարած է:

քնականէն շատ աւելի աղի եղած ըլլալու հանգամանքը: Յովսեփոս և Տակիսոս պատմիներ, Մեռեալ ծովուն վրայ գտնուող նաւերու և նաւակներու մասին հետաքրքրական տեղեկութիւններ կուտան: Իսկ Մատապայի քարտէսին մէջ, այս ծովուն վրայ գծուած նաւեր կան, ինչ որ ցոյց կուտան թէ այս ծովը քիչ շատ նաւարկիլի եղած է: Քէրէ կը, Բիւզանդացւոց ժամանակ Թարաք-Մովաք կոչուած է: Քէրէ քը Մավրացւոց մայրաքաղաքը եղած էր: Արարացի պատմէներէն Եազուտի, Ապուլ Ֆէտայի և Տիմիսքի կարեսոր տեղեկութիւններ կուտան այս քաղաքի մասին, որ Մեռեալ ծովուն արեւելեան կողմը գտնուող էլ-կիսան (լեզու) հրուանդանին քիչ մը արեւելեան հարաւը կը գտնուի: Քէրէ քաղաքը Մեռեալ ծովէն ուզգակի գծով չորս քիլոմէտր հեռու է և ծովէն 1400 մէտր բարձր, լերան մը վրայ հաստատուած ան հօկայական արծուերոյն մըն էր, որ գարերու ընթացքին արհամարհած է արեւելքէն կամ Մեռեալ ծովի կողմէն եկող ամէն կարգի թշնամի յարձակումները: Խաչակիրները երբ Քէրէ կի տիրեցին, քաղաքը գրեթէ ամայի և աւերակ գտան: Խաչակիրաց Հըրշանին, Քէրէ քաղաքը և Մեռեալ ծովուն շուրջը գտնուող միւս քաղաքները չէնցան և զարգացան, այնպէս որ, ծովային և ցամաքային վաճառականութիւնը մեծապէս ծաղկեցաւ: Այս ըրջանին մանաւանդ, Մեռեալ ծովուն վրայ միշտ վաճառաբարձ նաւեր կ'երթեւեկէին, ինչպէս երբեմն Բիւզանդիոնի Յուստինիոս կայսեր օրով, այնպէս որ, երթեւեկող նաւերէն գոյացած առյօնքը մեծ եկամուտ մը եղած էին Քէրէ կի իշխաններուն կամ պարոններուն, որոնք իրենց ընդարձակ սահմաններուն վրայ մեծ դիւրութիւններ կուտային վաճառականներուն, ինչպէս նաև կարգ մը առանձանորհութեանը՝ Երսուազէմի Ա. Յովհաննու կիւանդանոցի ասպետներուն, որպէսզի Մեռեալ ծովուն մէջ երթեւեկող նաւերը մաքսառուքերէ զերծ մեային:

Խաչակիրաց ըրջանին, կարելի է ըսել թէ, Մեռեալ ծովը, որ քան զօր կարեւոր լուզի մը եղաւ Խաչակիրներուն համար. անոնք Մեռեալ ծովուն վրայ նաւարկելու իրաւունք ունէին և երթեւեկող նաւերէն կարեսոր առյօնքը գանձելով բարեկործա-

կան և մարդասիրական նպատակներու համար դպրոցներ, հիւանդանոցներ և վանքեր չընեցին:

Խաչակիրաց ըրջանէն վերջ, երբ Խաչակիրները Սուլթան Ալանէտափինէն պարըշեցան Ա. Երկրին մէջ, Մեռեալ ծովը օրէ որ իր նախկին դիրքը կորսնցուց և անշըքացաւ վերջապէս:

Մեռեալ ծովուն արեւելեան կողմը կը գտնուի Այն-Շիտափ աղբիւրը, հոն՝ ուր Դաւիթ թագուուրէն մարգարէն ապաստանեցաւ: Այն Ճիտափ աղբիւրը, կերպով մը ապաստանարան ծառայեց Դաւիթ մարգարէին և այլոց և զայն կարելի է ապաստանարանի վայր յորչորջել:

2. — Կազմութիւնը. — Մեռեալ ծովը Ալրդանանի բարձրաւանդակին մէջ գետնի լայնատարած ու խորունկ տափարակութիւն մը կը գրաւէ:

Մեռեալ ծովը հիւսիսէն զէպի հարաւ 50 մղան^(*) (= 76 քիլոմէտր) երկարութիւն, իսկ արեւելքէն մինչև արևմուտք 11 մղան (= 17 քիլոմէտր) լայնութիւն մը ունի, որ 550 քառակուսի մղոն (= 1292 քառակուսի քիլոմէտր) տարածութիւն է, որ է ըսել զրեթէ Զուլիցերիոյ ձենովա լճին չափ: Մեռեալ ծովը երկու սրոշ մասերու կը բաժնուի, հիւսիսային մաս և հարաւային մաս: Հարաւային մասը էլ-կիսան (լեզուն) կը կոչուի: Էկրապով մը, էլ-կիսանը Մեռեալ ծովուն մէջ թերակղզի մը կը ներկայացնէ, որուն հիւսիսային կողմը գտնուող ջուրերը մօտ 1220 սոտք^(**) խորութիւն մը ունին, իսկ անոր հարաւակողմը գտնուող ջուրերը 9 մինչև 13 սոտք, երբեմն մինչև 19 սոտքէն աւելի խորութիւն մը չունին: Այս մասին մէջ, Արտավազի ընդարձակ և լայնատարած հովիտը կը գտնուի, ուր Առաջոմ, Գոմոր և միւս քաղաքները կային: Որոնք երկինքէն իջած կրակով այրեցան և մօխրացան, իրբև աստուածային պատիժ տեղուոյն բնոկիչներուն անօրէնութեանց և մեղաց: Հոս էր որ, 5 քաղաքները և անոնց բնակիչները ընկլուզուեցան և ջրամոյն եղան Մեռեալ ծովուն անդնդախոր ջուրե-

(*) 1 մղանը հաւասար է 1520 մէտրի:

(**) 1 մէտրը = 3.048 սոտք: իսկ մէկ սոտք = 1/12 քառակուսի:

րուն մէջ։ Մեսեալ ծովուն մակարդակը չուրչ 400 մէթր ցած է Միջներկրական ծովուն մակարդակէն և անոր ամենախօրունկ մասերը 400 մէթր է, այնպէս որ Մեսեալ ծովի ջուրերուն ունեցած խորութիւնն ալ նկատի առնելով, ան Միջներկրական ծովուն մակարդակէն 800 մէթր ցած մակարդակի մը վրայ կը գտնուի. հետեարար երկրագունափ վրայ ոչ մէկ տեղ կարելի է այսպիսի ցած խորութեան մը հանգիպիլ։ Մեսեալ ծովուն ջուրերը հանքային, աղային և կրաքային նիւթեր կը պարունակեն, անոր ջուրերը կալուն են, բայց բիւրեղի նման պայծառ՝ կարելի ե'րւայ անոր մէջ լողալ. ջուրերուն ունեցած ծանրութիւնը թող չի տար որ մարմինը խիստ խորը իջնէ. այլ ջուրերուն վրայ կը մայտ լաթի մը նման։ Մեսեալ ծովուն ջրոց ունեցած մասնայատկութիւնը պատճառ կը գտնան որ ոչ մէկ ապրող և կինդանական կեանք գոյաւթիւն ունենայ անոր մէջ։ Այնպէս որ, Մեսեալ ծովէն զէպի ջուրոց ցամաք երած ինչ ինչ գետակներ, առուտակներ և ջուրի հոսանքներ անըմպելի՝ հանքային, դառն և լեզի ջուրեր միայն կը պարօւնակին։ Բայց Յորդանան գետէն^(*), որ միակ գլխաւոր գետն է, և Մեսեալ ծովուն մէջ կը հոսի, կայ նաև կալիբոյէ գետը, որուն մօտը կը գտնուին հանքային տաք ջուրեր, որոնք Մովաբացոց լեռներէն կը բխին։ Առնովն այն գետն է, ուրէէ իսրայէլացիները ստքով ցամաք անցան։ Կան նաև ուրիշ բազմաթիւ գետեր, գետակներ, առուներ և փաքր առուտակներ և ջուրի հոսանքներ, որոնք Մեսեալ ծովուն մէջ կը հոսին։

Այցելուն և կամ ուխտաւորը երր առաջին անգամ Մեսեալ ծովը կը տեսնէ հեռուէն, զարմանքով և սքանչացումով կը համակի. հակայ, լայնաձաւալ և միապաշտաղ ջուրերու զանգոււածը, որ Մեսեալ ծովը կը ձեւացնէ, զնիտ ու բիւրեղանման տեսարան մը կը ներկայացնէ անոր աչքին։ Մեսեալ ծովը արեւելքէն Մովաբացոց լեզակազոյն, իսկ արեւ-

մուտքէն ալ Յուզայաստանի կամ Յուզայի երկրին կապուրակ լեռներուն միջն կը գտնուի։ Մեսեալ ծովը երաւաղէմն 1171 մէթր, իսկ Միջներկրական ծովէն ալ 392 մէթր ցած մակարդակի մը վրայ կը գտնուի։ Այս ծովը մանաւանդ հեռուէն երր գիտուի, մէծ ու զանգուածային հայլիի մը կը նմանի. երր արեւուն նաև ապայթները ծովուն ջուրերուն մէջ կը ճառագայթնեն և կը ցոլանան, ճամբարզին և կամ ուխտաւորին ալ քին ակնահաճայ, ակնախտորի ու հմայիչ տեսարան մը կը պարզեն։ Մեսեալ ծովուն ըրջապատին առապատային հանգամանքը և մանաւանդ հոն տիրող անապատային լուսւթիւնը կարծես թէ ճամբարզին և կամ ուխտաւորին առջն հակապատկեր մը կը ներկայացնէ, ի տես հսկայ, միտոպազով և մութ կապոյ ջուրերու լնդարձակ տարածութեան։ Կարելի չէ Մեսեալ ծովուն ջուրը խմել, վասն զի ջուրերը ո՛չ միայն ոչ Համեմատական աղի բազարութիւն մը ունին, այլ կը պարունակեն նաև կիզային նիւթեր։

Մեսեալ ծովը ակնապարար և հմայիչ տեսարան մը կը ներկայացնէ մանաւանդ գիշերուան մէջ, երր լիալուսին է և երկամարին վրայ աստղերը կը փայլին, ամէն անսնք որոնք հոսուէն կամ մօտին այս ծովուն այցելութիւն կուտան, հիանքանչ կը մեան։

ՊԱՐԳԵԼԻ ՎՐԴ. ՎՐԹՈՂԵԼԱՅ

(ՎՀ-ՀԵ-ՀԵ Հ-ՀԵ-ՀԵ-ՀԵ)



(*) Յորդանան գետը, որ Հերմոնի լեռնէն կը բխի, հիւսիսէն զէպի հարաւ կ'ընթառայ, 215 քիլոմէթր երկարութիւն մը ունի, և 0. երկիրը (Պաղետան) 2 մասերու կը բաժնէ, Անդր - Յորդ - Յորդան և Այսը - Յորդանան։

ԳՐԱՄՈՍԿԱԿԱՆ

ԿՈՅԵՆ ԱՆԱՄԱՐՏԻՐ ԱՆՄԵԴՐ

Ա. Ե. Պ.

ՃԵՂԲԱԿԻ ՇՈՒՐՈՒՐ 20.ՔԵՍԻՑԵՑՈՒՆ

— Պէլյանը —

Մարդկային ընկերութեան մէջ աւանդութիւններ կան ինչպէս նաև հաւատաշիքներ որոնք տարիներու երկնայիքին նուրականացած են վերածուելով բացարձակ ճշմարտութեան և խորունկ հաւատաքիւ:

Ակիզրէն ի վեր, աշխարհի վրայ Մարդը — գուցէ բնազգաբար — փնտառած է հմարտութիւններ, հաւատալիքներ, որպէսզի անոնք իր որոնող մտքին գոհացում ան, իր կեանքը և անոր խորհուրդը հաւատառուն հիման վրայ զնին: Մարդը ամէն դարաշրջանի մէջ փնտառած է ծչմարտութիւնը որուն կարենար կառչիլ իրրեւ զերազոյն Ապաւէնը:

Ասուած աշունչ Մատեանը, իրրեւ Ասուած ային ներշնչումով գրուած, վաւերացուած ու կնքուած զիրքերու հաւատքածոյ, ճշմարիտ է, հետեւաբար անապակիլ: Կրօնուկան անառարկիլի հաւատալիքներու կարգին կը պատկանի նաև ին կուտակարանի սկզբնական շրջանի Ծննդաց Քրքին պատմութիւնը, Աշխարհածնութիւնը, ջրնեղեղը, Աղամ, Եւա, Կայէնն ու Արէլը: Դժուար է կամ անկարելի գտնելու հաւատքառով նուրականացած իրուղութիւններու զէմ երթաւ, եթէ երբեք ուսուցուածն ու նոր վարդապետութիւնը չէ շաղուած տաղանդի բացարիկ չնորհներով:

Պին, նուպար Զարիխուատեանի վէպը՝ Կայէն Անմելլը այսօրինակ զործ մըն է ուրուն մէջ հեղինակը Կայէնը եթէ բոլորովին Անմելլ չի հոչակէր բայց անոր ճակարին խարանաւած տառչին Մարդոյ Արդիին ոճիթը կը թեթեւցնէ զէպքերու և շարժումներու, մարդկային հոգիին զանազան երեսիներու արտայալութեանց նուրբ ընդիւզումով մը որոնք այսպէս կամ այնպէս կուզան ըլլալու Կայէնի համար մէկդաշուցիչ զէպք յանցանաց:

Կոյէն Անմելլը ինքնատիւ զործ մըն է, որուն ընթերցումը մտային վայելք մը կը պարզեւէ: Կայէն անունը, զարերու մշուշին ետեւ էն, ոճիրին, մեղքին և անձքին զրոշովը կը ներկայանայ մեղք, համեւարար ինքնիր մէջ ողբերգութեան մը հանգերձանքովը պարուրուած այս անունը ազատազրի իր ճակատազրական հզերերզութենէն՝ աւելի քան յանդզնութիւն մըն է:

* * *

Այս զրքին մէջ անտրամաբան է Եւա: Անիկա կ'առէ Կայէնը որովհետեւ սկզբնական մեղքին պատճառը չէ՝ այլ արդիւնքը միայն: Եթէ մէկ կողմէ Եւայի ատելութիւնը Կայէնի հանդէաց անտրամաբան է իրրեւ մեղքին չարժարիթը, միւս կողմէ սակայն իրաւու է հեղինակի զծած պատկերը Եւայի համար երբ սա փոխանակ ընդգվիլու իր անձին զէմ, կ'առէ Կայէնը: Մարդկային է Եւա, իր մեղքով ինչպէս նաև կնոջական հաւկումերով:

Գեղեցիկ յօրինում մըն է նաև Լիլլիթ իր անյազութեամբը ինչպէս նաև իր կործանումովը:

Դժուար է Կայէնի կեանքը, իրը մօրը ազգեցութեան ներքեւ ամբողջ մարդկային ցեղը կ'առէ և հնուու կը մնայ իրմէ: Աւ յիսոյ երբ Արէլ Կայէնի առաջնորդութեամբ լու որսորդ մը կ'ըլլայ: Քոյլերն ու եղաքայները ու նոյնիսկ կենդանիները կը նախընտրեն Արէլը: Այսպէս՝ Եւա կ'անիմէ Կայէնը ու եղբայրները կ'առեն զինք, նոյնիսկ բոյսերը կը չքանան իր նայուածքին: Այս տրտում ու խոցող իրքին հալումէն: Այս տրտում ու խոցող իրքին հավառմէն: Արդիւնքով ափոփանքը Արողութիւնները հակակըսոզ սփոփանքը Արողութիւնները բարեհացակամութիւնն ու զուրգուրանքն է և Մակլլայի (Կայէնի կրտսերքը) սէրը:

Հեղինակը սքանչելի ձեռվ ծրագրած և ներկայացուցած է Աղամի մահը: Մահագ միայն, հաւատաբար, մարդ կը որբուի ստորերքի կապանքէնու ու ակրնայ եղեմ համելու: Աղամի մահը փոխանակ ցեղին համելու: Կայէնը բարեկելու, Կայէնի և միւսանգամները իրար բերելու:

հայրը քու պատճառովզ: Դուն էիր նաև
մեր մօր՝ Եւայի գժբախտութեան պատճառը:
Բոլորս կը սառապինք որովհետեւ դուն
մեզմէ առաջ ծնար: Դուն գժբախտութիւնը
կը կրես քեզի հետ: Լաւ չէ որ ապրիս մեր
մէջ . . . (էջ 52):

Կայէնի կը մնար զառնալ ու հեռանալ
անվերագարձ, սիրեն ընտանի ու թշնամա-
կան այդ վայրերէն: Բայց . . . ի՞նչ հրաշք,
զետը անցած միջացին Մաէլան, իր պրզ-
տիկ քոյրը, միակը՝ իր մասին մտածող, կը
կանչէ իր հանէն, — «Կայէն եղբայրու»,
ու կ'իյնայ իր սուքերուն քով հալածուած
իր եղբայրներէն: Ճարտարօրէն կառուցուած
պատիկը մըն է այս սրտառուչ պարագան,
զոր յղացած է հեղինակը:

Կայէն՝ վտարուած ընտանի վայրերէն,
առուած իր ցեղէն, Մաէլայի փափուկ
նայուածքին ու սիրալիր խօսքերուն մէջ
կը զանէ իր սփոփանքը և անոնք կը հաւա-
տայ թէ իր անունը պիտի յանձնէ դորե-
րուն և պիտի տեսականացնէ իր լիշտակը
մարդկացին պատմութեան մէջ: Կայէն լա-
ւատես է Մաէլայով: Կեանքը իմաստով
կը լիցուի իրեն համար ու յայոն կ'ողող-
ուի: ապրիլը քաղցր կ'ըլլայ ու հնչու-
թիւններով լիցուն: Կրնայ մոռնալ Արէլի
անհւերընկալ ոգին ու Եւայի թունաւոր
տակութիւնը: Պիտի տեսէ իր սիրունզը:
Ու Մաէլան ծառի մը բարձունքին ապա-
հովութեան վստահելէ հոտքը, կը մզէ
կեանքի պայքարը, խօ՛ ու աննկուն կամ-
քով, ձեռով մը որ նոր է իրեն համար: Կը
հալածէ եղնիկը մը, ու հակառակ նշմարե-
լուն որ չըջան մը հետք մայր պիտի ըլլայ,
չխնայիր զայն: Չունի այլնս նախկին
գութը: Արէլէն սովորած է անգութ ու չար
ըլլալ: Եղնիկը չարկած, կ'երթայ գէպի
Մաէլան սրպէսզի անօթի չմայ ան: Բայց
չի զաներ իր քոյրը: Վայրինասապէս կը
հասկնայ թէ Արէլ առեանզած է զայն որ-
պէսզի Կայէն անկարող մնայ սերնդագոր-
ծելու, որպէսզի յազուրդ զանէ իր առե-
լութիւնը: Կայէն կը յուսայ ողջ զանել իր
փոքր քոյրը: Կը սուրայ ու կը մանչէ: Ի
զո՞ւր: Արէլ, իր պատասխան Կայէնի հար-
ցումին, ծառի մը տակ փառւած՝ Մաէլայի
անկենդան մարմինը կը ցուցնէ: . . .

Կայէնի համար ինքնինքը իր յաջորդ-
ներուն և իր զաւակներուն մէջ յաւերգու-

ցած տեսնելու բնազգը ամենէն զօրաւոր
և մզիչ ուժը հզած էր մի քանի ժամեր
առաջ: Ամբողջ աշխարհ մը կը փլի կայէնի
ներսիդին: Այսու զաւակներ պիտի չկարե-
նայ ունենալ:

Ապրոզ էակներ, կենդանական աշխար-
հին մէջ, տեսակի գոյատեւման համար կը
պայքարին: Այս՝ հիմնական շարժառիթնե-
րէն մէկն է կեանքի: այդ բնազգին զու-
հացում տալու համար ոչինչ կը խնային:
Կայէն բացառութիւն մը չի կրնար ըլլալ
անշուշտ: Հաս՝ հեղինակը կը բացարէ և
կը վերուժէ Կայէնի ներաշխարհը: Արէլը
սպաննելու համար չէր որ լախար կը բար-
ձրացնէ: Կրնայ ներել շատ մը անզթու-
թեանց: բայց չի կրնար լուս մնալ իր ա-
նարդար կերպով զինք կը զրկեն իր սե-
րունզը յաւերգութելու բնական իրաւուն-
քէն: Երբ փոքր քոյրը Մաէլան, սիրած
ըլլալուն համար կը զրկուի իր կեանքը
ապրելու արդար իրաւունքէն, կ'ընդզիփ
Կայէն: Համակրելի թշուառը, ճակատազ-
րին զոհը՝ Կայէն, եղբայրասպան մը կ'ը-
րայ արդարութեան ու ճշմարտութեան ի
խնդիր պայքարելուն համար վճարելով
դարերու նախատինքին զատակնիքը, իրը
զին:

* * *

Խորապէս մշակուած ծրագրի մը հա-
մաձայն կառուցուած գործ մըն է Կայէն Ան-
մելիլը: Նկարչագեղ պատկերներ, որոնցով
լիցուն է ան, կեանք կուտան պատմու-
թեան: Կարծեն ներկայ գարուս մէջ պա-
տահած գէպք մը ըլլար, սրան մէջ զոր-
ծող անհատները կենդանի ըլլային:

Հեղինակը կը ներկայացնէ Աղամի ու
Եւան, այնպէս՝ ինչպէս որ են բոլոր Ա-
զգամենները և Եւանները փոքր կամ մեծ նը-
մանութեամբ:

Կայէն կը թուի ձերբազատուիլ դարե-
րու կնիքը կրող անէծքէն, իր ճակատին
խարանուած մեղքէն, պատճառներով ո-
րոնք շատ ճարտարօրէն յօրինուած են հե-
ղինակին կողմէ, սրոնք կը խօսին բանա-
կանութեան: Հաւանաբար իր Կայէն կը
սպաննէ Արէլը, ան այլեւս կը դաշրի իր
եղբայրը ըլլալէ: Արէլ կը դառնայ անար-
դարութեան ոգին ու Կայէն՝ արդարու-

Ս ՅԱԿՈԲԻ ՆԵՐԱԿԻՆ

ԵԿԵՂԻ ԵՑԱԿԱԿԱՆ Վ - Բ ԵՄԱԿԱԿԱՆ Ք

● Արք. 20 Օգոստ. — Այսօր, Ա. Յակոբեանց Մայր Տաճարի Աւագ Խորանին վրայ իր անդրանիկ Ա. Պատարացը մատոյց Նորընծայ Հոգ. Տ. Շահնան Արդ. Ալվանեան:

● Եր. 21 Օգոստ. — Այսօր, Մայր Տաճարի Աւագ Խորանին վրայ իր անդրանիկ Պատարացը մատոյց Նորընծայ Հոգ. Տ. Վաղզէն Արդ. Գըշտը Ըստեան:

● Կիր. 22 Օգոստ. — Ա. Պատարացը մատուցուեցաւ Մայր Տաճարի Աւագ Խորանին վրայ ժամանակն էր, ըստ սովորութեան, Նորընծայեարուն վարդիչն ու ուսուցիչը՝ Հոգ. Տ. Հայկակոն Վրդ. Արքահամեան, որ խօսեցաւ անոնց խրանին քարոզ մը: Ըստ սովորութեան, իրեն կը պատարկէին երկու Նորընծաները:

● Արք. 27 Օգոստ. — Ա. Յակոբեանց Մայր Տաճարին կից Ա. Էջմիածինի մատրան մէջ պաշտուած վաղուան նախատօնակին նախազանց Կիր. Տ. Նորայր Եպս. Պատարեան:

● Եր. 28 Օգոստ. — Տօն Ծաղկակարի Ա. Էջմիածինի Ա. Պատարացը մատուցուեցաւ ի Ա. Էջմիածինի ժամանակն էր Հոգ. Տ. Ջանիկ Վրդ. Զահէն Վրդ. Զինյեան:

— Կիսօրէ ետք, ամբողջ Միաբանութիւնը, Կիր. Տեղապահն Ա. Հոր գլխաւորութեամբ մեկնեցաւ Գեթեմանին ձորը ու «Հրաշափառչի հանգիւթեամբ մատուք զործեց» Ա. Աստուածածնայի Տաճար, ուր պաշտուեցան Կիրակուտքը, երեխեան ժամերգութիւնն ու վերաբրնխման մեծանացէն նախատօնակը:

Իրիկազէմին, Գիր. Տ. Նորայր Եպս. Ի նախականթեամբ, կատարուեցան «Եկեղեցէ» և Հակոբէ և ապա առաւտօնեան ժամերգութիւնն Ու զիշերին, Միաբանութիւնն ու Ներկայ Հաւատացեալներ գոհունակութեամբ վերապարհան Մայրավանքը:

● Կիր. 29 Օգոստ. — Ա. Էջմիածինի Ա. Աստուածածին, Գիր. Տեղապահն Ա. Հորը ի գլուխ Միա-

թանութեան, ինքնաշարժերով մեկնեցաւ զեր սեմանիի Ա. Աստուածածնի Տաճար, ու կարէ զազարէ մը ետք Հրաշափառչառով հանդիպութեան վահագից մերոցց բնակերպի Բառը Թէ ամէնք աւելի հենթակաց ենք փորձութեան ազատաւութեան վահագից մերոցց բնակերպի Բառը Առաջ առաջ աւագանը մեր ուժերը անբաւական են, ուստի կը կարօտինք զերազանց ոյժի մը զգնուած ի այլ օճառդական միւնց պիտի սահմանը Տիրոջէ քարի սահմանը ապահովութեամբ Արքոց և մանաւանդ Ո. Կոյսին: Ա. Կոյսը եղաւ օրինակի մայր մը, արի ու հաւատաւութեան, ոչ միայն երբ իր Միածին Որդին Հրաշափառութիւններով կը փառաւարուեք ամենու բնիք, այլև երբ Ան խաչին վրայ զամուած ամենամասն անարդար բներու կ'ենթարկուէք: Ա. Պատարացէն ետք, Գիր. Ժամանակ Մրազանը Ա. Կոյսինը և Անդամաններին: Արքարութեանց աւարտին, Միաբանութիւնն ու ժողովուրդի հանգման թիւնք վերապարհան Մայրավանք:

— Կիսօրէ ետք, Մայր Տաճարին մէջ կատարուեցան և Անդամանների Արքիկուն ժամերգութիւնն ու Նախատօնակը: Արքորութեանց Նորայր Մրազանը, Գիր. Տ. Նորայր Մրազան:

● Բչ. 30 Օգոստ. — Ցիւատակ մենելոյ: Ասուր Պատարացը մատուցուեցաւ ի Ա. Գլխազիր: Ժամանակը էր Հոգ. Տ. Ջանիկ Վրդ. Գարիկի ան, Ա. Պատարացէն ետք, Գիր. Տ. Նորայր Մրազանի Նախազանութեամբ կատարուեցաւ օրուան յատուեցնական զարգը, թէ Մայր Տաճար ըմբռն մէջ և թէ զամբիլը, Տ. Կիւրեղ Պատրիարքի շիրմին վրայ: Քիր ետք, Նոյնը կերպուեցաւ Հին Կրտսաւն և Զամբարպի զերեզմանավայրերուն մէջ:

● Կիր. 5 Սեպտ. — Ա. Պատարացը մատուցուեցաւ Ա. Յարութեան վերասաւան Երաշխանը Ա. Աստուածածին մատրան մէջ: Ժամանակն էր, ըստ սովորութեան, Տաճարին Տեսուչը՝ Հոգ. Տ. Հայկասիր Վրդ. Պայքանական:

● Բչ. 6 Սեպտ. — Վաղուան նախատօնակին ի Ա. Յակոբ նախազանց Կիր. Տ. Նորայր Եպս.:

● Հչ. 7 Սեպտ. — Ա. Յաղակիմայ և Աննայի: Ա. Պատարացը մատուցուեցաւ Ա. Աստուածածնայի Տաճարին մէջ, Ա. Յոլգէփի զերեզմանին վրայ: Բառ սովորութեան, Ժամանակն էր Տաճարին Տեսուչը՝ Հոգ. Տ. Ֆեորդ Արդ. Նաղարեան:

● Եր. 11 Սեպտ. — Կիրակօմուտքը, ժամերգութիւնն ու վաղուան նախատօնը պաշտուեցան ի Ա. Յակոբ: Հանդիպահեան էր Գիր. Տ. Բուրէն Արքեպիսկոպոս:

● Կիր. 12 Սեպտ. — Գիւլ Գօւլյ Ա. Աստուածածին: Առաջ Պատարացը մատուցուեցաւ Ա. Աստուածածնայի Տաճարին մէջ, Ա. Կոյսի զերեզմանին վրայ: Ժամանակն էր Հոգ. Տ. Հայան Արեգայ

ԶԱՀԵՆ ՎՐԴ.

Սիմանեան : Հանգիստաւոր երթու զարձին նախագահնեց Քեր. Տ. Ռուբէն Արքեպօս . Մանասեան :

● Ելիք. 19 Մեզու . — Ա. Պատարազը մատուցուեցաւ ի Ա. Յարութիւն , Բ. Գողզովայի մեր վերնամատրան մէջ : Ժամարարն էր Հայ . Տ. Պարզի Վրդ . Վրթանէսեան :

● Բ. 20 Մեզու . — Վազուան Նախատառակը հանգիստաւորին պաշտուեցաւ ի Ա. Յակոբ : Կը հանգիստավետք Քեր. Տ. Ռուբէն Արքեպօս :

Պ Ա Շ Տ Օ Ւ Ա Կ Ա Կ Ի Բ

● Ք. 17 Օգոստ . — Առաւատուն , Տեղապահ Ա. Հայրը և Քեր. Տ. Արքովք Ա. Վրդ . Մանուկեան մեկնեցաւ Խրայէլ և վերադարձաւ Արք . 20 Օգոստոսի Կէսօրէ վերջ :

● Ել. 21 Օգոստ . — Առաւատուն , Քեր. Տ. Ռուբէն Արքեպօս . Մանասեան օգային զժով մեկնեցաւ Անթիիաս և վերադարձաւ Արք . 10 Մեզուեմբերի Կէսօրէ վերջ :

● Ք. 24 Օգոստ . — Կէսօրէ վերջ , Ժամանգ . Վարժ . և Ընծայարանի Տեսուչ Հազ . Տ. Հայկազուն Վրդ . Արքանամեան օգային զժով մեկնեցաւ Քէյրութ , զորցական յառաջիկաց տարիշը շամար նոր աշակերտներ արձանագրելու :

● Ել. 28 Օգոստ . — Առաւատուն , Քեր. Տ. Ռուբէն Եսոս . Քէմհաճան , որ երկու ամիսներէ ի վեր հիւնանգազմ վիճակ մը ունէր և կը դամաւուէր Համբարձման լերան Օկոսթա Վիքուրիա հիւնանգանցին մէջ , մեկնեցաւ Քէյրութ . հնաթարկուելու համար վիքարուժական զործողութեան :

● Ել. 9 Մեզու . — Կէսօրէ ետք . Տեղապահ Ա. Հայրը վանական զործերով մեկնեցաւ Խրայէլ և վերադարձաւ Ք. 14 Մեզու . ի հ. ա . .

● Ել. 16 Մեզու . — Կէսօրէ ետք . Հազ . Տ. Յակոբ Վրդ . Վարդանան վանական զործերով մեկնեցաւ Խրայէլ :

ԴՐ. 8. ՄԵՐՈՎԱՆԻ Ա. ՎՐԴ.Ի


ԵՐՈՒՍԱԼԵՄ ԱՅՏԸ

Ք. 14 Յուլիսին , Քեր. Տ. Արքովք Ա. Վրդ . Մանուկեան օգային զժով մամանեց Երուաղէմ , ամառուան երկու ամիսը անցնելու համար Քառարիս մէջ :

تصدرها - بطريركية الارمن الارثوذكس مدير المطبعة - الآب زاون شنثيان تطبع في مطبعة دير الارمن - القدس
العدد ٩ سبتمبر ١٩٥٤

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.
Editor - Father Zaven Chinchinian. Armenian Convent, Jerusalem.

Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.



**ԼՐԱՏՈՒՌԻԹԻՆ ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ
(1,00-ԱՆ ՃԵԼ, 00)**

Հայ Կրթական Ճիմսարկութիւնը համոյքով կը յայտնէ թէ 1953-54 դպրոցական տարիշանի համար հետեւեալ յատկացութները ըրած է ափիւռի հայ գարժարաններուն. —

Սիւրիոյ Ազգային Գարժարաններուն	6.000	տողաբ
Ղիրանանի Ազգային Գարժարաններուն	6.000	»
Ցունաստանի Միացեալ Ազգային Գարժարաններուն	1.500	»
Երուսաղէմի Ս. Թարգմանյաց Վարժարաններին	1.000	»
Պէյրութի Վիեննական Միսիթարեան Վարժարանին	500	»
Հայէպի Վենետիկան Միսիթարեան Վարժարանին	500	»
Հայ Բաղդարականաց Վարժարաններուն	1.000	»
Հայէպի Քարէն Նվիկէ Ազգային Պարժարանին	3.500	»
Պէյրութի Փալանճեան Ճեմարանին	10.000	»
Բնդուանուր Գումար		30.000
Բնդուանուր Գումար		»

Բնդուանուր Գումար 30.000 »

Այս տարուան մեր տարեկան շրենդ ճաշկիթթը, որ անդի ունեցաւ Ապրիլ 3-ին. 50 տարար ճաշագինով՝ բացառիկ յաջողութիւն մը նդաւ թէ՝ նիւթական եւ թէ բարոյական ասսակէտներուի.

Այս առթիւ. մեր նպաստընկառ վարժարաններու կարօտ աւանողներուն երախտագիտական զգացութներն ու մեր խորին շնորհակալութիւնները կը յայտնենք այն բռլոր տղնիւ ազգայիններուն. որուր իրնց մեզի ընծայած օժանդակութեամբ անգամ մըն ալ ապացուցին թէ իրենք ալ մեզ նման խորապէս կը հաւասար ու կ'ընդունին հայ մանուկին հայեցի զասիակակութիւնը իրը խորիս ազգապահպանաման սուրբ գործին:

Հիմնարկութեան գարիք-անդամները, խրախուսուած կազմակերպութեանս գտած արագ ժողովրդականութենք, լիայսոյ ևնր յառաջիկայ տարիներուն ի պիհակի ըլլու զգալուպէս աւելցնելու մեր օժանդակութեան բանակը. մանաւանդ մեր ազգային վարժարաններուն որուր ամենախոհեղճը եւ ամենաակարօտն են ու առաւելապէս պէտք ունին մեր նպաստին:

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ
ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԱՐԿՈՒԹԵԱՆ

ՄԵՄՈՒԼԻ ՏԱԿ ԵՆ

ՀՕԳ. 8. ԱՆՈՒՇԱԽԱՆ ԱԲԴ. ԶԴՀՈ. ՆԵԱՆԻ

ԳԻԼԳԱՄԵՇԻ ԴԻԻՑԱԶՆԵՐԳՈՒԹԻՒՆԸ.

ՀՐԱ. ՆԳ. Ք. Ա. Բ. Մ. Ե. Ն. Ի.

ՊԱՊ ԱՐՇԱԿՈՒՆԻ

Պատմա-Բանասիրական Երկասիրութիւնը

Ա.Ա.Ա.ՏՈՒՐ Ն.Ա.Ա.ՐԵՍ.Ա.ՆԻ

ՀԱՐԻՍՏԻ ԵՒ Լ.Ա.Յ

(Վարդապետական էջեր)

«ԱԻՐՆ»ի ԽՄԵԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԿԻՒՂԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԳՐՈՒՆՔ
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ ԱՍԱՑԱՌ ԵՆ ՀԱՏԵԿԵԱԼ,
ՀՐՈՍՈՐՈԿՈՒԹԻՒՆԵՐԸ

A HISTORY OF ARMENIAN CHRISTIANITY. Leon Arpee. Donated by the Armenian Missionary Association of America. Printed in U. S. A. 1946.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՉՆՈՒԿ, 1909ի, 1910ի և 1915ի հաւաքածոները: Նուէր Արշակ Օ. Սարգսիսինէ, Ռատչիկթըն:

ՅԵՐԻԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ, Ա.-Դ. Հատոր: Բժ. Խաճակ Տէրտէրեան (նար.): Թէհրան: LA CORBEILLE FLEURIE. Poèmes de Vahan Malézian (offert par lui). Paris.

ՀՅԱՏԵԿԵԱԼ 2 գիրքերու նուիրատուն է Թորոս Ազատեան, Խօթանպուլ:

TÜRK DEVLETİ HİZMETİNDE ERMENİLER, 1453-1953. İstanbul, 1953. Y. Çark. İSTANBUL TARIHI, XVII Asırda İstanbul. Eremita Çelebi Komurciyan. İstanbul, 1952.

4 Արարերէն գրքոյկներ նուէր ստացուած են British Information Officeն:

ՅՈՒՆԵՐ ԱՐՄԵՆԱԿ ԵԿԱՄԵԱՆՆ, Խմբագրեց Լ. Անէմեան: Հրատ. Հայ Ազգ. Հիմնադրամի թիւ 5: Գանիրէ, 1947: Նուէր Եղիպատոսի Հայ Ազգ. Հիմնադրամին:

ՀԱՅ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՕՐԵՐԷՆ (Յուշեր 1890-1940): Արշակ Դարբինեան: Հրատ. Հայ Ազգ. Հիմնադրամի թիւ 3: Փարփզ, 1947: Նուէր ըստ վերնոյն:

ՆԱԽՈՀԱՅԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ (Հայաստանի Քննական Պատմութիւնը): Աշխատասիրեց եղիա Ս. Քառունի: Գէյրութ, 1950: Նուէր ըստ վերնոյն:

ROMANTIC CYPRUS — 5th Edition. Kevork K. Keshishian (donor). Printed in U. K. ԹՈՒԱԲԱՆՈՒԹԻՒՆ, Ա.-Ե. Տարի եւ ԵՐԿՐԱՑԱՓՈՒԹԻՒՆ Գ.-Ե. Տարի: Համբարձուն Յարութիւննեան (նուիրատու): Խօթանպուլ:

ՀՅԱՏԵԿԵԱԼ 7 գրքոյկներու նեղինակն ու նուիրատուն է Անդրէ Տէր Օհաննեան:

ա) ԱՀԻՒԹԻ ՌԵԲԲ: Տպ. Գարուն:

բ) ՇՈՒՆԻ, ԿԱՏՈՒՆ ԵՒ ՄՈՒԿԻ: Թէհրան, 1945:

շ) ՄԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՒԹ: Թէհրան, 1945:

դ) ՆՈՐ ՏՈՐԻ: Թէհրան, 1946:

ե) ԱՅԲԲԵՆԱՐԱՆ - ԸՆԹԵՐՑԱՐԱՆ: Թէհրան, 1945:

զ) ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ - Բ. Տարի: Թէհրան, 1945:

է) ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ - Գ. Տարի: Թէհրան, 1945:

• POESIE ET MATIERE (Essai). A. Navarian (offert par lui). Nice, 1953. [Տպարանէն: ՄԵՐ ՊԳԵԿՈՉՈՒՄԸ: Յարութ. Սարայտարեան: Երուսաղէմ, 1953: Նուէր Ս. Աթոռոյ ՀՈԴԻ ԵՒ ԱՐԵԱՆ ՃԱՄՄՈՒ: Մինաս Թէօլէօլեան (նուիրատու): Հալէպ, 1953:

ՓԱՐՈՍ - Հաւաքածոյ 1927 - 1933 տարիներու: Նուէր Գր. Ա. Սարաֆիանէ, Ֆրէզնօ: ԴԱՐՈՒՍ ԴԱՐՄՄԱՆԸ: Վեր. Տիմոթէոս Յ. Զօրպաննեան (նուիրատու): Գէյրութ, 1953:

ԹԱՓԱՌԱԿԱՆ ՀԱՅՈՒ ՈՐԴԻՒՆ: Արմէն Շիտաննեան: Նուէր Կ. Տօնիկեանէ, Գէյրութ:

ՄԱՅՐ ՅՈՒՅԱԿ ԶԵՐԱԳՐԱՑ ՄՐԲՈՑ ՅԱԿՈԲԵԱՆՑ - Բ. Հատոր: Նորայր Եպս. Պողարեան (նուիրատու): Երուսաղէմ, 1953:

ՍՈՂՈՄՈՌ ԹէՀԱՅԻԹԵԱՆ - Վերյիշումներ: Վաճան Մինասխորեան: Նուէր «ՅՈՒԱՐԵՐ»ԷՆ: Գանիրէ, 1953:

ARMENIAN REVIEWԻ Ա.-Դ. Հատորները նուէր «Հայրենիք»ԷՆ:

9 կոտր ծայնագրուած երգեր նուէր ստացուած «Հայրենիք»ի վարչութենէն:

ԱՆՑԵԱԼԸ (Վիպակ): Զօրա Սագինեան (նուիրատու): Թէհրան, 1953:

ՊԱՍՄՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱՆՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆՑ 1890-1925: Մանուկ Գ. Ժիզմէննեան (նուիրատու): Ֆրէզնօ, 1930:

ՕՐԱՑՈՅՑ ԵՒ ԳՈՒՇԱԿ ՕԴՈՑ 1953: Նուէր Վենետիկի Միխթարեան Տպարանէն:

ՀԱՅ ԸՆՏԱՆԻՒԹԻՆ ՕՐԱՑՈՅՑՑ - ԺԵ. Տարի - 1954: Նուէր «Բանկեր»ԷՆ, Մարտէլլ, 1953:

ՆՈՐ ՈՒԽՏ - Կրօնի Դասագիրք: Կազմեցին Ա. Մ. եւ Ա. Ա.: Նուէր Ամատունի Արգումաննեանէ, Թէհրան, 1952:

ՀԻՆ ՈՒԽՏ - Կրօնի Դասագիրք: Կազմեցին Ա. Մ. եւ Ա. Ա.: Նուէր Ամատունի Արգումաննեանէ, Թէհրան, 1953:

(Եարունակելի)